





# ՆՈՐՆ ԱՍՏՈՒԱԺ



ԳՈՆԻԲԸՑԱՅ ՊՈԼԱՆՏԵՆ

ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՄԱՐ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ

ԹԱՐԳՄԱՆԵՅ ՅԻՍԱԼԱԿԱՆ Է Ն

ԿԱՐՆԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ



Փ. ՊՈԼԻՄ

ՏՊ. Ա. Դ. ՊԱՐՏԻԶՊԱՆՆԱՆ ԵԽ ԸՆԿ.

Խ377

«Ես բազում սուտ մար-  
գարեք յարիցեն ես զբազու-  
մըս մոլորեցուսցեն : »

Մատթ. ۱۹: ۱۱.

3504ԱՀ

# ՆՈՐՆ ԱՍՏՈՒԱԾ

Ա.

ԱԶԱՏ ՈՐՄՆԵԳՐԱՅ (ՖՐԱՇԱՍՈՒ  
ՆԵՐՈՒՆ) ՄԵԿ ՈՐՈՇՈՒՄԸ

ՈՉ այնչափ հեռի Ու . . . քա-  
ղաքէն , մէկ մեծաշէն տուն մը  
կը բարձրանայ , որուն տանեա-  
ցը վրայ ոսկեզօծ գունտ մը ա-  
րեւուն ճառագայթները կը ցո-  
լացունէ . այդ տունը զուարթ ու  
հաճոյական երեւոյթ մը ունի .  
զուարճալի ու գեղեցիկ պարտի-  
զի մը մէջտեղը զետեղուած է , եւ  
իւր պատուհաններն ալ բարձր  
են ու ամենանուրբ բիւրեղներով  
փակուած . ու թէպէտ այնպէս  
մը կ'երեւի թէ հոն՝ ներսը ամէն  
բան ժպտող , ամեն բան ուրա-

ԱՀ



1-1543ակ

խարար է, սակայն ան փառաւոր չէնքին բոլորտիքը չգիտեմ բնչպիսի մէկ ահոելի նսեմութիւն մը ու ձախողութիւն մը կը տիրէ : Բարձր պատ մը պարտէզը կը շրջապատէ, ու երկաթեայ վանդակապատ տունըն ալ միշտ գոց կը մնայ : Երբէք չի լսուիր մարդ ու բարեկամ ձայն մը . եւ աս սովորական լոռւթիւնը միայն երբեմն երբեմն կ'ընդհատի գիշեր ժամանակ խորհրդադար վեր ու վայր անցումով մը : Կառքեր կ'ելլեն քաղաքէն՝ որոնք գալով վանդակապատին առջեւ կանկ առնելով արխուր եւ ձախող պատկերներ անոնց վրայէն վար կ'իջնեն, ու վանդակապատը առջեւնին պատրաստ կը բացուի, շուտ մը անոնց քայլերուն ետեւէն դար-

ձեալ գոցուելու համար : Աս գիշերային այցելուներուն ամենքն ալ կառքով չեն համնիր այս ամայի տեղս . հապա ումանք ալ հետեւակ կուդան, որոնց՝ որոշ տրուած նշանի մը ճամբայ կը բացուի որ մտնեն : Եւ երբ ամենէն վերջինն ալ համնի ու գուռն ետեւէն գոցուելով աներեւոյթանայ, վերի դստիկոնին պատուհաններուն երկայն շարքին մէջէն փայլվլուն լոյս մը կսկսի շողլողալ, սակայն չկայ ձայն մը՝ որ գիշերուան մթոյն մէջէն անցնելով գայ պատմէթէ հոն վերը բնչ կըլլայ :

Այս երեկոյ ալ, կէս գիշերէն ժամ մը եւ աւելի ալ յառաջ վանդակապատը ամէն վայրկեան իր բացուի գուռը զարնովներուն մուտք տալու համար : Կամ ա-

ուանձին կամ ընկերացեալ գիշերային հիւրերը հետղհետէ կը հասնին : Երենց քայլին մէջ հոգ մը եւ շատապ մը կը նշարուի , որպէս թէ շատ կարեւոր եւ ստիպողական գործ մը զիւրենք դրաւած ըլլայ : Հաղիւ թէ բերաններէն խօսք մը կելլէ , եւ լուռ են շարունակ այդ գիշերուան պատկերները : Խորհրդաւոր մարդիկը ապահով քայլով մը պարտիզին ծուռ եւ մութ ճամբայներէն անցնելով կը հասնին վերջապէս չքեզ լուսաւորեալ գաւիթը : Սանդուխէն վեր կ'ելլեն ու աներեւոյթ կ'ըլլան սրահին երկայնութեամբը երկու կողմէն գտնուած դռներուն ետեւը :

Սոյն միջոցին կը վառուի հազար լուսով ջահը՝ որ սրահին ա-

ռաստաղէն կախուած է , սեւ կերպասով ծածկուած երկայն սեղանի մը վրայ , որուն բոլորտիքը բազկաթոռներ կան եւ անոր վերի գլուխն ալ աւելի մեծ ու զարդարուն աթոռ մը : Սեղանին մէջտեղը եղական ձեւով ու այլակերպ պատկերներով զարդարուած տուփ մը կայ , որուն վրայ ալ զետեղուած է գանկ մը խորացած աչքերովը ու ճերմակ ակռաններովը ահարկու : Սրահին առաստաղին վրայ արեգակ մընկարուած է ոսկի ճառագայթներով կերպ կերպ նշանաւոր պատկերներով շրջապատուած են : Նմանապէս պատերն ալ այլակերպ բաններներկայացունողնկարներով ծածկուած են , որոնց մէջ յաճախնա շատ տեղեր որմնադրի գործիքներ կրկնուած են , Ծեփիճը , մուրճը , քանոնը , չափը , անկիւ-

նաշափը , կարկինը կը տեսնուին  
ամէն վայրկեան այլեւայլ մեծու-  
թեամբ եւ խումբ խումբ : Ասոնց  
մէջտեղերն ալ ըստ քմաց ամենա-  
խոշոր գրիչներ , խաչաձեւ իրա-  
րու վրայ դրուած սլաքներ , այլա-  
կերպ եւ անիմանալի տառերով  
գրքեր , պառկած քար մը՝ որուն  
ուսին վրայ խաչ մը կայ . բաղ-  
մաժողով մեղուներու փեթակ-  
ներ , լուսիններ , երկրագունտեր ,  
փայլուն կրակով մէկտեղ սեղա-  
նին վրայ դրուած մերկ մարդու  
մը պատկերը եւ ուրիշ նշաններ։  
Ասոնց ամենուն մէկտեղ բովան-  
դակութիւնը մարդը կը սարսա-  
փեցունէ : Այն սրահին մէջ կար-  
ծես անդնդային ոգին կը թռչտի :

Ահա զանդակի երեք հարուած-  
ներ տունը կը հնչեցնեն . սրա-  
հին մէջ նայող շատ մը դռներ

կը բացուին : Քառասունի չափ  
մարդիկ հանդարտաքայլ եւ ան-  
ձայն ներս կը մտնեն : Առանց  
իրարու խօսք մը ըսելու եւ ոչ  
ասդին անդին նայելու , մեծ սե-  
ղանին կը մտենան , գանկին  
տուփին առջեւ խոնարհութիւն  
մը կընեն ու կը նստին : Ամե-  
նուն ձեռքը մէկ մէկ մուրճ եւ  
փայտէ ուռ կայ . ամենքը մէկ  
կերպ հագուած են , սեւ երկայն  
զգեստ մը իրենց անձը կը ծած-  
կէ , ու ամեն մէկն ալ իր զգես-  
տին վրայէն հին ձեւով ձերմակ  
կաշիէ գողնոց մը կախերէ վզէն  
ի վար կրծկալով ու կաշիէ կա-  
պով մը , որն որ մէջքին վրայ ալ  
փայլուն կոճակով մը հաստատ-  
ուած է :

Թէպէտ ատ մարդիկն ամենքն  
ալ գողնոց ու որմնադրի գոր-

ծիքներն ունին, բայց առաջին  
նայուածքով մարդ կը ճանչնայ  
որ ատոնք ճշմարիտ գործաւորա-  
ներ չեն: Գոգնոցներն ամենքն  
ալ մաքուր են, վրանին ոչ կրի-  
բիծ մը կայ եւ ոչ աշխատու-  
թեան ուրիշ հետք մը: Զեռքեր-  
նին ալ բարակ, փափուկ եւ ոս-  
կի մատանիներով զարդարուած  
են, որմասդրի ձեռքեր չեն: Ո-  
մանք ակնոց ալ ունին, կարծես  
թէ սուր նայուածքնին ծածկե-  
լու համար: Խրենց երեսները՝  
տարւոյ եղանակներէն թուխ-  
ցած չեն, հապա դեղնած ու նի-  
հար են կամ թէ գեր ու կար-  
մըրած: Մէջերնին կայ այնպէս  
գուրս ցցուած ուռած փոր, որ  
մինչեւ անդամ գոգնոցը վեր  
տնկուած կը կենայ. բայց վտիտ-  
ներն աւելի շատ են՝ քան թէ

գերերը, եւ ամենքն ալ տարիք-  
նին առած չափահաս են:

Մինչդեռ լուռ ու մունջ նստեր  
են դանկին տուփին բոլորը, ի-  
րենց դէմքին վրայ կը նշմարուի  
որ անձկանօք մը կսպասեն.  
սակայն ոչ հարցում մը եւ ոչ  
խօսք մը: Այնպէս կերեւի թէ  
հոս խօսիլը խստիւ արգիլուած  
ըլլայ: Արձանի նման իրենց ա-  
թոռներուն վրայ մնացեր են ու  
բոլոր այդ լուակաց ժողովը ծած-  
կախորհուրդ ծանրութիւն մը  
ցոյց կուտայ:

Այնչափ աթոռներուն մէջէն  
միայն մեծ աթոռն է որ դա-  
տարկ մնացեր էր: Եւ ահա մէ-  
կէն ամենքը ոտքի կելլեն. վեր-  
ջինն ու ամենէն բարձրաստիճա-  
նը ներս կը մտնէ. իւր զգեստն  
ու գոգնոցն ալ միւսներուն նը-

ման են . բայց ասոր կուրծքին վրայ լայն ժապաւէնով կախուած աստղ մը կը փայլի , իր բարձր պատւոյն նշանն է : Յասդեռէ մարդը ժողովականաց յարգական մեծարանքը թեթեւ մը գլուխը ծոելով ընդունելէն վերջ կը նստի : Ամենուն աչքը անձկառոք իր կերպարանքէն ու իր շարժումներէն կախուած է : Ուստի ինքն ալ փայտէ մուրճը վեր վերցունելով կը զարնէ սեղանին վրայ , որուն հետեւելով մէկալոնք ալ նոյնը կը կրկնեն :

«Յարգելի եղբարք : » Կ'սկսի գահերէցը «թէպէտ ամենակարեւոր հրաման մը աս իրիկուն եւ միայն ուշ ժամանակ ձեռքս հասաւ , որով եւ հարկադրուեցայ անյապաղ զձեղ այս եղբայրական ժողովքին հրաւիրել , այ-

սու ամենայնիւ գոհ եմ որ զամենքդ հոս կը տեսնեմ : Իրբեւ Մեծ-Ռւսուցիչ , ուրեմն , չեմ կը բնար ամեն բանէ յառաջ չի գովել ձեր աշխատասիրութիւնը , որն որ միեւնոյն ատեն գրաւական մ'է ձեր անխոնջ գործունէութեանը այն կարեւոր ձեռնարկութեան մէջ , որուն ամէն ֆրամասօնք կոչուած են սա որոշիչ օրերուա մէջ : »

Մեծ-Ռւսուցիչը իր գոգնոցին տակէն թուղթ մը դուրս կը հանէ : «Լսեցէք , յարգելի եղբարք , թէ ինչ յատակադեր ու ինչ աշխատանք մեղի կը հրամայէ մեր պատուական մայրը , մեր երկրին Մեծ-Պատշգամբը : »

Այս խօսքերուն՝ ամենքը ոտքի կելեն : Մեծ-Ռւսուցիչը կը բանայ թուղթը ու հանդիսաւոր

հանդարտութեամբ մը կը կար-  
դայ այսպէս :

«Մեծ-Պատշգամբն յերեց Արե-  
սուց , առ դուստր-Պատշգամբն  
յԱշխարհնութոյ ողջոյն :

«Հռովմայ Քահանայապետն ու  
անոր եպիսկոպոսները կը յան-  
դրգնին մարդկային ազգին ձեռ-  
քէն յափշտակել մարդկութեան,  
քաղաքավարութեան , ու աղա-  
տութեան ան քաղցր բարիքը՝  
որոնց մեր համաշխարհիկ դաշ-  
նակցութիւնը տիրապետած էր  
խաւարին դէմ ըրած մէկ շարու-  
նակ կոխւով մը : Պապը՝ անյագ  
փառասիրութեամբ մը կուրա-  
ցած ինքինքը աստուածացու-  
ցեր է , որպէսզի ամենքը իրեն  
հպատակին ու ամեն ստեղծեալ  
էակ իր տիրապետութեան են-  
թարկեալ ըլլայ : Առ՝ աղատու-

տութեան ու մարդկութեան դէմ  
ոճրին պէտք է որ ամեն Պատրշ-  
գամբները հակառակ ելլեն , ի-  
րենց պարագը ըլլալով կռուիլ ,  
աշխատիլ , նեղութիւն կրել ,  
նաեւ եթէ հարկ ըլլայ մեռնիլ  
լուսոյ եւ Տշմարտութեան հա-  
մար : Ելլենք ուրեմն , մահու չափ  
կռուելու այս ապականեալ եւ  
ոճրագործութեամբ լի Հռովմայ  
դէմ : Բոլոր դուստր-Պատշգամբ-  
ները , բոլոր գործատունները  
մեր բովանդակ երկրին , պէտք  
է որ ձեռք զարնեն սա անսխալ  
Պապին հակառակ աշխատելու ,  
եւ սկսածնին եռանդով շարու-  
նակելու ու յաղթանակով գլուխ  
հանելու :

Բայց որպէսզի հասարակաց աշ-  
խատանքը գործելու մէջ միու-  
թիւն ունենայ ու յաջողութիւնն

20

ապահով ըլլայ , հետեւեալը կը  
պատուիրենք :

(1) «Մեր կարգին ծառայու-  
թիւն ընող ըոլոր պարբերական  
տպագրութիւնը չուտ մը պիտի  
սկիզբ տայ թունաւոր յօդուած-  
ներով պապական անսխալութեան  
դէմ , եւ միշտ ոլիտի կրկնէ իր  
կշտամբանքները ան վտանգնե-  
րուն վրայօք՝ զորոնք աս անըն-  
դունելի վարդապետութիւնը  
կ'սպառնայ աղատ մարդկութեան,  
մինչեւ որ պապական կուրոքը  
կործանի ու ջախջախի :

(2) «Կառավարութեան ամէն  
պաշտօնեայներն որ Ֆրամասօն  
են , պարտական են աս կոռուին  
մէջ իրենց պաշտօնական դիր-  
քէն յառաջ եկած բոլոր աղդե-  
ցութիւններն ի գործ դնել , ըստ  
որում ֆրամասօնական երդու-

մը՝ տէրութեան դրած երդու-  
մէն վեր է , ինչու որ անոր ա-  
ռարկայ են աւելի գերազանց  
բաներ , լոյսը եւ ծշմարտու-  
թիւնը :

(3) «Ամէն քաղաքներուն , ա-  
ւաններուն ու գիւղերուն մէջ  
պիտի սկսուի անյապաղ խառնա-  
կութիւն հանել պապական ան-  
սըխալութեան դէմ : Ֆողովըր-  
դեան մեծ ամբոխը պէտք է որ  
շարժման մէջ դրուի հակառակ  
Պապին ու անոր աստուածացուց-  
մանը : Թէ ինչ միջոցներով եւ  
ինչ ճամբաններով պէտք է ժո-  
ղովրդեան մէջ այդ գրգռումը  
յառաջ բերել , ատի իւրաքան-  
չիւր ժողովրդեան դուստր-Պա-  
տրշգամբին կամ Գործատան խո-  
հեմութենէն կը կախուի , որու-  
հետեւ ամէն տեղ ու ամէն դա-

ւառ պարագաները նոյն չ'են :  
Բայց մասնաւորապէս կաթոլիկ  
Գղերը նշանի առնելու է, որ  
ինչչափ հնար է ատոնցմէ մեծ  
թիւ մը զրդոուի իր աղղեցու-  
թեամբը թշնամանալ Պապին ան-  
սըխալութեանը :

(4) «Ամեն քաղաքներուն, ա-  
ւաններուն եւ դիւղերուն մէջ  
պապական անսխալութեան դէմ  
ստորագրութիւններ պիտի ժող-  
վուին, որոնք Ինքնակալին պի-  
տի ներկայացուին ուղերձներով  
մէկտեղ, որոնց մէջ ալ իր պաշտ-  
պանութիւնը խնդրուի ատ նոր  
վարդապետութեան դէմ, որ Տէ-  
րութեան շատ վտանգաւոր է :

«Սակայն Մեծ-Պատշգամբը  
յուսովէ թէ դուստր-Պատշգամբ-  
ները եւ Գործատունները խոհե-  
մութեամբ, եռանդով ու քա-

ջութեամբ պիտի վարուին Հռով-  
մայ Պապին անիծեալ համարձա-  
կութեանը դէմ : Ամէն Պատրշ-  
գամբները պէտք է որ անխոնջ  
կերպով աշխատիլ տան իրենց  
Ուսուցիչները, Ըստերները եւ Ու-  
սանողները նոր վարդապետութիւ-  
նը հասարակաց աչքին այնպէս  
զզուելի գոյներով ներկայացու-  
նելու, որ նորէն ան խաւարչտին  
անդունդը գլորի, ուսկից ելած է:  
«Յանուն Մեծ-Պատշգամբին  
յերէց Արևուց, Մեծ-Ուսուցիչն  
Ելիհու :

Ազատ որմնադիրները աս ըն-  
թերցումը ամենամեծ մտաղըու-  
թեամբ մը մտիկ ըրեր էին . բո-  
լոր դէմքերը կրտկ կարեր էին,  
ամենուն աչքէն բոցեր կը ցայ-  
տէին եւ Պապին դէմ ատելու-  
թիւնը շատ աչքերու մէջ կը

կարդացուէր : Հաղիւ թէ Մեծ-  
Ուսուցիչը խօսքը լմնցուց , բո-  
լոր Ֆրամասօնները իրենց փայ-  
տէ ուռկան մուրճերնին բռնելով  
այնպէս ուժով մը սեղանին վրայ  
զարկին՝ որ տուփին վրայ դըր-  
ուած գանկը սկսաւ վեր վեր ել-  
լալ : Ան ատեն Մեծ-Ուսուցիչը՝  
մուրճը վեր վերցուց . աղմուկը  
դադրեցաւ :

«Յարգելի՛ եղբարք» ըսաւ .  
Ընոյն խև այսօր կը բաղձայի լը-  
սել ձեր կարծիքը թէ ինչ կեր-  
պով մեր Պատշգամբը սկսելու  
է կոիւը իր գործողութեանցը  
շարքին մէջ : Ասոր համար հրա-  
ման կուտամորամէն մարդ ազա-  
տօրէն իր կարծիքը յայտնէ : »

Հատերը մի եւ նոյն ատեն ի-  
րենց մուրճերը վեր վերուցին :  
«Եղբայր Յովանը պիտի խօ-

սի՛ ըսաւ Մեծ-Ուսուցիչը :  
«Պատուելի՛ հայր , յարգելի՛  
եղբարք» սկսաւ Յովան :

«Նախ եւ յառաջ պէտք է ճըշ-  
դիւ իգործ դրուին ան չորս կէ-  
տերը որոնց զմեզ կը պարտաւո-  
րէ Մեծ-Պատշգամբը , մեր պատ-  
ուելի մայրը : Հոս ատ գործը  
դժուար պիտի չըլլայ . ինչու որ  
մեր քաղքին մէջ անդրակեռ-  
նեանք սակաւաթիւ են ու ա-  
ռանց աղդեցութեան եւ կարե-  
ւորութեան : Պատիկ շարժում  
մ'ալ հանելը բաւական է , եւ  
շուտ մը Պապին անսխալութեա-  
նը դէմ՝ ուղերձ մը մէջտեղ կել-  
լէ : Մեր լրագրերը քանի մը զօ-  
րաւոր յօդուածներով հրաւէր  
կարդալէն ետքը , հերիք է որ  
մէյմը ուղերձը պարզապէս ձեռ-  
քէ ձեռք անցնի : Եւ որովհետեւ

ամէն աւանի մէջ մէկ Գործատուն մը կայ, հոն ալ մեր Ըստէրներուն եւ Ուստիովներուն ազդեցութիւնը ուղերձներ քաղեցունելու բաւական պիտի ըլլայ : — Բայց գժուարութիւնը աւելի եւս գիւղային երկիրներու համար է, ինչու որ հոն Ուղղափառ Եկեղեցւոյ իշխանութիւնը իր լիուլի զօրութեանը մէջ է : Խոհեմութիւն եւ արթնութիւն պէտք է : Մինչեւ անգամ վարչական գործակատարաց ազդեցութիւնն ալ միայն մեղմ կերպով գործադրելու է, որպէսզի չըլլայ թէ գիւղացիք կուահելով բանին էռութիւնը հասկնան : Ըստ իմ կարծեացս, կոիւը պէտք է որ կրօնական կերպարանք մը ունենայ, ինչպէս կընեն արդէն շատ Պատրշգամբներ ու կը յաջողին :

Մեր պատուելի յԱշխարհականությ Պատշգամբին մէջ տասներկու եղբայր կան՝ որ Կաթոլիկներու մկրտութեան ցուցակներուն մէջ գրուած են : Աս տասուերկուքը թող ըլլան նոյնչափ առաքեալներ, Պապին հերետիկոսութեանը գէմ հին Կաթոլիկ ձեւանալով : Խակ ան յարգելի եղբարքը որ Բողոքականաց մկրտութեան ցուցակներուն մէջ գրուած են, գիւղերը ուրիշ կերպով չեն կըրնար գործել, եթէ ոչ անուղղակի ու ծածուկ, որպէսզի գիւղացիք երբէք առիթ չունենան հարցունելու թէ « մեր կրօնանական գործերուն մէջ՝ Բողոքականներ ի՞նչ բան ունին » : — « Յարդելի եղբարք, իմ կառավարչի պաշտօնիս չնորհիւը՝ ճըշդիւ ճանչցեր եմ երկիրը ու իր

Յովան խօսքը վերջացուցեր  
էր ու նստաւ։ Եհու մուրճը վեր  
վերցուց։

«Յարգելի եղբայրն Եհու պիտի  
խօսի» ըստ Մեծ-Ռւսուցիչը։

Եհու, կարմիր մօրուքով, գեր  
մարդ մը, ոտքի ելաւ։

«Պատուելի՛ հայր, յարգելի՛  
եղբարք» սկսաւ այսպէս։ «Լու-  
սոյ եւ ճշմարտութեան համար  
անիծեալ Պատին խաւարային սը-  
տութեանցը դէմ աշխատիլ ինձի  
համար շատ մեծ հաճութիւն մ'է,  
թէեւ իմ երդումէս ալ պարտա-  
ւորուած չըլլայի։ Հաթթիշէյմի  
մէջ շատ ստացուածք ունիմ, ո-  
րով ան գիւղին բնակիչներէն մէկ  
մաս մը ինձմէ կը կախուի, եւ  
այսպէս իմ աշխատիլս կրնայ ազ-  
գու ըլլալ։ մանաւանդ ուղղա-  
փառ եկեղեցւոյն մէջ մկրտուած

բնակիչները, եւ իմ խորհուր-  
դըս ալ աս ճանաչմանէս յառաջ  
կուգայ։ — Միանդամայն ալ կը  
համարձակիմ ցոյց տալ մէկ ճամ-  
բայ մը որ նպատակներուս շատ  
լաւ կրնայ ծառայել դաշտին  
ժողովրդոցը նկատմամբ։ Դուք  
ամենքդ կը ճանչնաք Հաթթի-  
շէյմի հարուստ եւ մեծ աւանը  
որուն բնակիչները միայն կաթո-  
լիկ են եւ իրենց հաւատքին  
վրայ հաստատ։ Եթէ յաջողելու  
ըլլանք, եւ Հաթթիշէյմի մէջ  
Պապին անսխալութեանը դէմ  
ուղերձ մը յառաջ քալցունենք,  
մէկալ ամէն գիւղերը դիւրաւ  
ձեռք կը բերուին։ Եհու եւ Սար-  
սօն յարգելի եղբարքը Հաթթի-  
շէյմի մէջ մեծ ազդեցութիւն ու-  
նին, թող իրենք ատկէ օգուտ  
քաղեն աս մեծ գործիս համար։»

ԸԱՎԱԼՈՎ կրնամ իմ հին կաթոլիկ  
հաւատքս իբր պաշտպանել ու  
բողոքել Պապին հերետիկոսու-  
թեանը դէմ : Երեք շաբաթէն  
չաթթիշէյմի մէջ մայիս ամսոյ  
հանդէսը պիտի կատարուի : Եղ-  
բայր Սամառնին հետ կ'երթամ  
հոն աշխատելու , եւ որպէս զի  
ես ալ աղէկ պատճառ մը ունե-  
նամ ձեռքս իմընելիքիս համար ,  
շատ լաւ կ'ըլլայ եթէ հիմակուց  
հոս ու շրջակայ գիւղերը , որոնց  
մէջ ամենքն ալ աղատամիտ կա-  
թոլիկ են , անմիջապէս ուղերձ-  
ներ քալեցունէք : »

Ամենքն ալ հաւանութեան նը-  
շան տուին նէ , գեր Եհուն դար-  
ձեալ ինկաւ իր աթոռին մէջ .  
եւ յետոյ տաք վիճաբանութեան  
մը սկսան որ մինչեւ առաւօտ-  
եան արշալոյսը տեւեց :

Թի ի՛նջՊի՛ ՀԱԹԹԻ՛ՑՄԻ  
ԿԱԹՈԼԻԿՈՒՆԵՐԸ ԽԱԲԷՈՒԹԵԱՆ  
ԵՒ ՈՐՈԳՈՅՑԹԻ ՄԷՋ ԿԻՑՆԱՆ

Ֆրամասօններուն դաւաճա-  
նութիւնը Պապին դէմ չուտ ե-  
րեւան ելաւ , ամեն կողմ բուն-  
կած կոռուին պատճառաւ : Առ  
ժամանակ մը այս պատերազմը  
միայն կատաղի թշնամանքներու  
եւ վատահամբաւ զրպարտու-  
թիւններու վրայ կը կայանար  
կաթողիկէ Եկեղեցւոյն գլխուն  
դէմ : Բայց ամեն քաղաքներուն  
եւ շատ գիւղերու մէջ ֆրամա-  
սօն դանուելով , ու անոնց ա-  
մէն ուսուցէները , ընկերները , եւ  
ուսանողները պարտաւորուած ըլ-  
լալով Պապին դէմ աշխատելու ,  
ուստի ամէն կողմ մեծ աղմուկ

Ելաւ : Մասօններուն ամէն ու  
րագրերը , Աւկուսթայի զօրա-  
ւոր Ընդհանրական լրատիրէն սկը-  
սելով մինչեւ հրապարակներու  
ամենաչնչին չարաթերթը , Պա-  
պին դէմ խաչ կը պօռային :

Իրր թէ ամէն իշխանք ու պե-  
տութիւնք , իրենց թագերը կոր-  
ունցունելու վտանգին մէջ էին  
Պապին պատճառաւ :

Ամեն ազատ մարդիկ պէտք  
էր գերի ըլլային , ամեն լոյս՝  
խաւար պիտի դառնար Պապին  
պատճառաւ :

Ամեն գիտութիւն եւ արհեստ,  
ամեն քաղաքականութիւն եւ  
մտաւոր մշակութիւն պիտի ջըն-  
ջուէր Պապէն :

Ֆրամասօնք ու իրենց լրագրե-  
րը այնպիսի մէկ սոսկալի եւ  
անդութ էակ մը ձեւացուցին

Պապը , այնպէս չարանենդ ու  
ապականեալ որ աշխարհքիս ըստ  
կիզրէն , Ուղղափառ Եկեղեցւոյ  
Գլուխն աւելի չար ու աւելի վր-  
տանդաւոր ստեղծուած մը չէր  
եղած :

Ասանկով ամենուն ճանչցուե-  
լէն ետքը Պապին բոլորովին զար-  
հուրելի բան մը ըլլալը եւ անոր  
դիւական դիտումները , Ֆրա-  
մասօնք սկսան կաթոլիկ ժողո-  
վուրդները հրաւիրել որ Պապին  
հերետիկոսութեանը դէմ դնեն ,  
հրապարակաւ անոր հակառակ  
խօսին , անկէց բաժնուին : Քա-  
ղաքներուն մէջ ուղերձներ կը  
քալէին , որոնց մէջ կաթոլիկ ,  
Բողոքական եւ Հրէայ , իրենց  
ստորագրութեամբը կը պաղա-  
տէին Խնքնակալին որ բարեհա-  
մի խափանել Պապին հերետի-

կոսութիւնը որ Տէրութեան այս-  
չափ վտանգաւոր է, ու զայն  
քարոզող քահանաներն ալ իրենց  
պաշտօնէն ձգել :

Ֆրամասօններուն մեծ հաճու-  
թիւն պատճառեց քանի մը կա-  
թոլիկ քահանաներու ուրացու-  
թիւնը, մանաւանդ Մօնաքոյի  
Տէօլինկէր հին դասատուինը :  
Արդարեւ ամեն ժամանակ ու-  
րացող քահանաներ գտնուած  
են : Յուղա Խոկարիովտացին իր  
Տէրն ու Փրկիչը ծախեր էր :  
Յուղայէն վերջ ուրացող կա-  
թոլիկ քահանաներն հազարնե-  
րով կրնան համրուիլ, ինչու որ  
քահանաներն ալ մարդ են, ար-  
քայութիւն եւ դժոխք իրենց  
համար ալ բաց են՝ ինչպէս ու-  
ժի՞ւ ամենուն : Եւ նոյն խոկ քա-  
հանաներէն է որ հերետիկոսու-

թեանց մեծ մասը ելեր է : Այս-  
պէս Մարտին Լուտերը, բողո-  
քական կրօնքին հիմնադիրը, ու-  
րացեալ կաթոլիկ քահանայ կը-  
րօնաւոր մ'էր : Ուստի եթէ մեր  
ժամանակն ալ Տէօլինկէր եւ  
ուրիշ քանի մը քահանաներ Յու-  
դայ Խոկարիովտացիի, Լուտերի եւ  
ուրիշ այնչափներուն օրինակին  
հետեւելով Եկեղեցին կ'ուրա-  
նան, զարմանալու չէ : Միայն  
սա հիանալի է թէ ի՞նչպէս մէ-  
կէն ի մէկ բոլոր ան հազարա-  
ւոր մասօն լրագրերուն մէջ ծեր  
Տէօլինկէրը այնչափ երկինք կը  
բարձրացուի իր ուրացութեանը  
համար ա՛ն Եկեղեցիէն՝ որուն  
հաւատարմապէս ջերմեռանդ մը-  
նացեր էր մինչեւ եօթանասուն  
տարի : Ասոր գովեստները զար-  
մանք կը պատճառեն, անոր հա-

մար որ սովորաբար չի դովուիր  
իր զրօշը ձգող ու թշնամւոյն  
անցնող զինուորը :

Յաշխնահնոյ Պատշգամբին  
Փրամասօնները շարունակ թէ՛  
գրով, թէ՛ խօսքով, թէ՛ ստա-  
կով եւ թէ՛ սպառնալիքով նոյն  
կերպ աշխատեր էին, ինչպէս  
բոլոր դժուութեան մէջ գտնուած  
միւս ամեն յարեւելք եզբայրները,  
Ուստի չէ, Ընկեր+ եւ Ուստի ոչչ :  
Իրենք քաղաքին մէջ պտըտցու-  
ցեր էին ուղերձ մը առ Խնքնա-  
կալն եւ շատ ստորագրութիւն-  
ներ ժողվեր էին : Քաղաքէն քիչ  
մը հեռու երկու պղտիկ գիւ-  
ղեր ալ, որոնց բնակիչներուն  
մեծ մասը մեծամեծ գործարան-  
ներու մէջ աղքատ աշխատաւոր  
են, նոյնպէս Պապին հակառակ  
ուղերձներ խրկեր էին Խնքնա-

կալին : Բայց յԱշխնահնոյ Պա-  
տըշգամբին որդեգիրներուն միտ-  
քըն էր Կաթոլիկ Հաթթիշէյմի  
մեծ եւ հարուստ հասարակու-  
թեան մէկ ուղերձովը գլխաւոր  
հարուածը տալ : Մէյմը որ աս  
կարեւոր աւանը ինքզինքը Պա-  
պին հակառակ հրատարակելու  
ըլլար, ըստ յԱշխնահնոյ Եղ-  
բարյաց կարծեացը, շրջակայ ամեն  
կաթոլիկ հասարակութիւնները  
անոր օրինակին պիտի հետեւէին:  
Հաթթիշէյմի մայիսի հանդի-  
սին օրը հասեր էր : Եհու եւ  
Սամոն Եղբարյաները փառաւոր  
կառք մը նստած առտուն կա-  
նուխ Հաթթիշէյմ գացին, ուր  
Եղնէկէ պանդոկը իջան : Եղբայր  
Եհու որ հարուստ կալուածատէր  
մ'է եւ հասարակ կենաց մէջ  
կուստաւ Ռաքէր կ'անուանուի,

շատ քաղցրութեամբ խօսակցեաւ  
յաւ քանի մը գիւղացիներուն  
հետ՝ որոնք Եղնիք պանդոկը  
նստած՝ լաւ շիշ մ'ալ առջեւնին  
դրած մայիսի հանդէսը սկսելու  
հետ էին։ Ուրախակից եղաւ  
Հաթթիշէյմցւոց որ հանդէսին  
համար անանկ գեղեցիկ օդ մ'ու-  
նէին, որուն համար ինքն ալ  
նոյն օրը գեղ գալ որոշած էր։  
Եղբայր Սամսոնին հետ, որուն  
արհեստն է քարեջուր շինել ու  
ծախել, եւ անունն է Նլեխթ,  
լաւ մը ուտել խմելէն ետքը,  
երկուքն ալ ի միասին ելան ար-  
տերը պարտելու։ Ասոր համար  
գիւղացիք կարծեցին թէ Ռաքէր  
այսօր քաղաքէն ուրիշ բանի  
համար չէր եկած՝ եթէ ոչ իր  
կալուածոց վիճակը ճանչնալու  
համար։

Երեկոյեան ժամերգութենէն  
շուտ մը վերջը՝ մայիսի հանդէ-  
սին զուարձութիւններն սկսան։  
Մանչ ու աղջիկ տղայք աշխու-  
ժով կը ցատկուաէին ու կը պա-  
րէին, մարդիկ ալ Եղնիկի պան-  
դոկին պարտիզին մօտիկ խոտա-  
ւէտ դաշտավայրի մը վրայ ժող-  
վուեր էին։ Հոն շատ մը սեղան-  
ներ դրուած էին։ որոնց բոլոր-  
տիքը յաճախորդներ լեցուեր  
էին։ Մարդագետնին մէջտեղը  
մէկ մեծ ու կորակ սեղան մը  
կար, որուն բոլորը նստեր էին։  
Ռսականը, Դատողակիցը եւ  
թաղական ժողովոյն անդամնե-  
րը։ Շուտ մը քաղաքէն եկած  
ան երկու հարուստ պարոններն  
ալ երեւցան, որոնք մարդասի-  
րութեամբ գլխարկնին բանալով  
գիւղացւոց բարեւ տուին։

«Հրամանոցդ համար ալ դեռ  
եւս տեղ կայ» ըսաւ Ոստիկանը:  
«Շատ ուրախ եմ որ այս պա-  
րոններն ալ բարեհաճեր են ի-  
րենց ներկայութեամբը հանդէսը  
պատուել : »

«Եւ ինձի համար չափազանց  
մեծ հաճութիւն մ'է Հաթթէշէյ-  
մի բնակիչները ասանկ ուրախ  
զուարթ գտնելս» պատասխանեց  
Ռաքէր : Ամեն անդամ որ հոս  
կուգամ կալուածներս տեսնելու,  
սա գեղեցիկ ու հարուստ գեղը  
ինձի աւելի հաճոյ կը թուի , եւ  
մանաւանդ կը տեսնեմ որ շատ  
մեծ յարատեւութեամբ հոգ կը  
տարուի մշակութեան :

Այս գովեստը գիւղացւոց ա-  
կանջին շատ հաճելի հնչեց :

«Յաները շատ ընտիր հունձք  
մը կը խոստանան» ըսաւ Շլեխթ  
քարեջածախը :

«Աստուած կ'ամենայ լաւ հունձ  
մը պիտի ունենանք» կրկնեց Ոս-  
տիկանը «պատերազմը վերջա-  
ցաւ , հիմակ ալ լաւագոյն ժա-  
մանակներ կրնան դալ : »

«Կը յուսանք» ըսաւ Ռաքէր :  
«Միայն թէ Պապը ան խառնա-  
կութիւնը հանած չըլլար : Փո-  
ղովրդեան համար լաւ բան մը  
չի կրնար անկէ յառաջ դալ : »

«Արդեօք անսխալութեան գոր-  
ծին համար է ըսածնիդ» հարցուց  
Դատողակիցը :

«Ճիշդ , —ա՞ն կ'ուղեմ ըսել : »  
պատասխանեց Ռաքէր խորունկ  
հառաչանքով մը :

«Ամեն օր լրագրերուն մէջ  
անսխալութեան վրայ բան մը  
կը կարդամ : » Ըսաւ Ոստիկանը.  
«Ինձի կերեւի թէ այսչափ աղ-  
մուկ ընելու բան մը չիկար , եւ

թող տալու էր որ բանն ինքնի-  
բեն իյնար : »

«Հրամանքնիդ ձեր բարեսըր-  
տութեամբը այդպէս կը մտածէք  
Պարոն Աստիկան» պատասխա-  
նեց Ռաքէր : «Բայց թէ որ պա-  
պական անսխալութեան սոսկա-  
լի հետեւանքները ճանչնալու  
ըլլայիք , անշուշտ ասանկ ան-  
տարբեր չէիք մնար : »

«Այո , այո , կատարելապէս  
իրաւունք ունիք , Պարոն Ռաքէր,  
կանչեց Ֆլունք , որ ան գեղին  
մէջ մէկ հատիկն էր որ յառաջա-  
ռէս գաղափարներով լեցուած  
էր : «Եթէ ատ նոր վարդապե-  
տութիւնը Տէրութեան վտան-  
գաւոր չըլլար , անոր դէմ չի պի-  
տի բողոքէին ամէն խելացի մար-  
դիկը : »

«Տէրութեան վտանգաւոր —

միայն մյղչափ» կրկնեց Ռաքէր :

«Ես ձեզի կըսեմ , Պարոնայք ,  
որ ատի սրբապիղծ վարդապե-  
տութիւն մ'է : Ես ալ կաթոլիկ եմ  
ու կուզեմ իմ հին ուղղափառ  
հաւատքիս մէջ մեռնիլ : Սակայն  
հանդիսապէս կը ծանուցանեմ—  
բոլոր աշխարհ մէկ ըլլայ , ես  
աս նոր Աստուածը չ'պիտի պաշ-  
տեմ : »

«Նոր Աստուած մը» կանչեցին  
խորհրդոյ անդամները ապշած :

«Այո , — նոր Աստուած մը»  
հանդարտ կերպով մը կրկնեց Եւ-  
բայր Եհու :

«Պարոն Ռաքէր , կատամք կը-  
նէք , ատ ձեր նոր Աստուածովը»  
ըսաւ Աստիկանը :

«Կատամկ : Ասանկ ծանրակշիռ  
գործի մը մէջ կատակ չի կրնար  
մտնել : » Ապահովցուց ծանրու-

Ուաքէր քթին տակէն ծիծա-  
ղելով մը բերնէն դէզ մը գլա-  
նիկի մուխ դուրս թողուց :

«Կը ցաւիմ որ ձեզի հակառակ  
խօսելու ստիպուած եմ, սիրե-  
մոդ իմ պարոն Ոստիկան» Կըրկ-  
նեց ինքզինքը շատ մը զգայուն  
ցուցնելով : «Բնական է որ Պա-  
պը յայտնի չ'ըսեր . ես եմ նոր  
Աստուածը, — ես եմ աստուածու-  
թեան չորրորդ անձը : Հապա  
Պապը կ'ըսէ . ես անսխալ եմ:  
Եւ ահա բուն ասով է որ ինքն  
Աստուած եղած կ'ըլլայ: »

«Գեղացիք գլուխնին թափ  
կուտային ու հիացած կալուա-  
ծատիրոջ երեսը կը նայէին :

«Պարոն Ուաքէր» խնդրեց Ֆը-  
լունք, «կը բարեհաճի՞ք աւելի  
աղէկ բացատրել մեզ այդ բանը:»

«Շատ մեծ հաճութեամբ,

թեամբ մը գեր ֆրամասօնը :  
«Դարձեալ կ'ըսեմ . — Աւելի կու-  
զեմ որ գլուխս կտրուի, քան  
թէ նոր Աստուածը պաշտել,  
ինչպէս Պապը ամեն կաթոլիկ-  
ներէն կը պահանջէ : »

«Ե՞րբ , — ուր Պապը այդպէս  
բան ուզած է . » կանչեցին շատ  
մը ձայներ :

«Ո՞հ, պարոնայք իմ, շատ կը  
զարմանամ ձեր այս հարցմանը  
վրայ» պատասխանեց Ուաքէր :  
«Ուրեմն գուք ինչ տեսակ կեանք  
ունիք եղեր, բարի Հաթթիշէյմ-  
ցիք : Զէք գիտեր թէ աշխարհք  
ինչ բաներ կ'ըլլան : Զէք իմա-  
ցեր ան նոր վարդապետութիւնը  
թէ Պապը անսխալ է : »

«Հարկաւ—անշուշտ : Բայց ա-  
սով Պապը տակաւին նոր Աստ-  
ուած մը չէ . » կրկնեց Ոստիկանը .

տեամբք իմ, պատասխանեց Եղբայր  
Եհու, գոհ սրտով մը նայելով  
սեղանին քոլորտիքը բռնած բազ-  
մութեան որոնք պապական ան-  
սըխալութեան վրայ վէճը սկսե-  
լէն ի վեր հետզհետէ վրայ թա-  
փեր էին : «Կ'ըսէի ուրեմն, եւ  
ինձի հետ ամեն բանավարութիւն  
ունեցող ալ կ'ըսէ, թէ անսխա-  
լութիւնը զՊապը նոր Աստուած  
մը կ'ընէ, մէկ չորրորդ անձ մը  
աստուածութեան մէջ : Աւելի  
աղէկ մեկնեմ : Դուք ամենքդ ալ  
գիտէք այն առածը թէ, սխա-  
լիլը մարդկային բան մ'է, ամեն  
մարդ այսու որ մարդ է, կրնայ  
սխալիլ ու մոլորութեան մէջ իյ-  
նալ : Միայն Աստուած է որ չի  
կրնար սխալիլ ու չի կրնար խա-  
բուիլ, ինքը անսխալ է, ինչու  
որ Աստուած է : Արդ եթէ մենք

պէտք է հաւատանք թէ Պապը  
անսխալ ըլլայ, յայտնի է որ ա-  
սով աստուածային սեփհականու-  
թիւն մը Պապին վերագրուած  
կ'ըլլայ: Ուրեմն Պապը աստուա-  
ծային է, մէկնոր Աստուած մ'է:  
Ամեն առողջ միտք՝ այսչափը կը  
հասկնայ : Ասոր համար էր որ  
ըսի թէ ինձի մնայ ևս կը բողո-  
քեմ ամեն մտածող մարդկանց  
հետ՝ աս նոր Աստուածոյ դէմ:  
Ես հեթանոս չեմ որ կուռք մը  
պաշտեմ»:

Գեղացիք ապչեր մնացեր էին:  
Խնդիրը այնպէս յայտնի այնպէս  
մեկին կ'երեւէր որ ո՛ եւ իցէ  
առարկութիւն աւելորդ կըթուէր:  
Ոն անկեղծ կրօնասէր մարդիկ-  
ներուն հաւատքն ու արդարու-  
թեան զգացմունքը սաստիկ կեր-  
պով զայրացեր էին նոր Աստու-  
ծոյն վրայ :

«Աս մէկ չարագուշակ դործ  
մ'է» Ըստ դատողակիցը իր ա-  
կանջը քերելով: «Հարկաւ եթէ  
Պապը անսխալ է՝ ան ատեն ալ  
մարդ չէ:»

«Ստուգիւ իրաւունք ունիք—  
Պապը Աստուած եղած կըլլայ:»  
Կանչեց Ֆլունք զայրացած: «Հի-  
մայ կը հասկնամ թէ ինչու հա-  
մար ամեն կողմ այսչափ աղմուկ  
ելաւ անսխալ Պապին դէմ:»

«Դարձեալ, մտածեցէք, տեարք  
իմ» շարունակեց Եհու: «Եթէ  
Պապը անսխալ է, ուզածին պէս  
նոր վարդապետութիւններ կըր-  
նայ շինել, եւ Կաթոլիկները  
պէտք է որ հաւատան անոնց:  
Մինչեւ հիմայ դպրոցներուն մէջ  
սովորեր էինք թէ՝ միայն Աս-  
տուած կրնայ կրօնական ճշմար-  
տութիւններ յայտնել: Կը կար-

ծէինք որ Աստուած միայն է  
ամեն կրօնից աղբիւրը: Իսկ հի-  
մայ բանը դարձաւ: Եթէ Պապը  
տարին տասը հատ նոր աւետա-  
րան գրէ, եթէ ամեն օր մէկ  
նոր վարդապետութիւն մը հնա-  
րէ — կրնաք դուք դէմ կենալ:  
Ո՛չ — չ'էք կրնար, որովհետեւ  
պէտք է հաւատաք որ Պապը  
անսխալ ըլլայ: Ի՞նչ որ Պապը  
յայտնէ, դուք պէտք է խոնար-  
հութեամբ ընդունիք, ապա թէ  
ոչ բանագրանքին տակը կիյնաք:»

«Բայց ատ ալ շատ մեծ պա-  
տառ մ'է» վրայ բերաւ Ռոտի-  
կանը:

«Բոլորովին կուապաշտութիւն  
է» ըստ դատողակիցը:

«Ո՛չ, — դիւահարեալ դազանու-  
թիւն մ'է, — չենք ընդունիր» պօ-  
ռաց ուրիշ մը:

«Ես ալ եւ ոչ անունը կուղեմ  
լսել . բայց առոր համար պէտք է  
որ գոհ ըլլամ Հռովմ անիծուած  
ու բանադրուած ըլլալու Ս. Հօր-  
մէն» Ըստ Ռաքէր ժպտելով մը:

«Անսխալութիւնը Տէրութեան  
ալ վտանգաւոր վարդապետու-  
թիւն մ'է» ապահովուց Նլեխթ-  
քարեջրածախը : «Որովհետեւ թէ  
որ ամեն կաթոլիկները պէտք է  
որ անսխալ Պապին ամեն հրա-  
մայածին հաւատան ու ընեն,  
իրենք պէտք է որ հնազանդին  
նաեւ այն ատեն՝ որ հրամայէ  
ապստամբիլ ու յեղափոխութիւն  
հանել կառավարութեան դէմ:  
Թագաւորները իրենց գահերէն  
իջնելու են՝ երբոր Պապը հրա-  
մայէ : Եթէ Պապը ուղելու ըլ-  
լայ՝ կաթոլիկները ամենքն ալ  
պէտք է իրենց էն վերջի դրամն

ալ տան , ինչու որ բոլոր աշ-  
խարհք նոր Աստուծոյն է : Ան-  
որխալ Պապը ամեն բանի ու ա-  
մենուն տէր է եւ դատաւոր :

0'ն անդր . Պապն ասի չ'կըր-  
նար : Հրաման չ'ունի , ինքն ա-  
սոր համար չ'է եղած» կանչեցին  
շատ մը շփոթ ձայներ :

«Զեր ուղիղ զգացմամբը դուք  
այսպէս կը մտածէք,—բայց Պա-  
պըն ուրիշ կերպով կը մտածէ»  
կրկնեց Ռաքէր գրապահէն լրա-  
գիր մը հանելով : «Այս պարոն-  
ները հարկաւ լսած պիտի ըլլան  
Միւնիխի Տէոլիխնկէր ամենա-  
գիտուն քահանային վրայօք :

«Այս՝ բոլոր լրագրերուն մէջ  
իրեն վրայ կը խօսուի» պատաս-  
խանեց Ֆլունք :

«Հիմայ լսեցէք թէ Պապին ան-  
որխալութեան վրայ ի՞նչ կը դրէ

ան բանիբուն քահանայն » շա-  
րունակեց Ենու թերթը մեկնե-  
լով : Առաջաւորն Տէօլլինկէր կը  
դրէ «Անսխալ Պապին այս իշխա-  
նութիւնը անսահման է , անթը-  
ուելի , ամեն տեղ կրնայ մտնել ,  
զամենքը պատժել , բողոք չի  
վերցուներ եւ բացարձակ տէր է :  
Անսխալ ըլլալէն ետքը՝ ալ իր  
ուղած նախադասութիւնը , վար-  
դապետութիւնը , պահանջումը  
կրնայ անտարակուսելի ու ան-  
վիճելի հաւատոյ մաս մը ընել :  
Անսխալութեան առջին ալ իրա-  
ւունք մը աղատութիւն մը չ'կայ :  
Ո'չ իբրեւ քրիստոնեայ եւ ո'չ  
իբրեւ քաղաքացի կարօղ եմ ան-  
սըխալութեան վարդապետու-  
թիւնն ընդունիլ : Ոչ իբրեւ քրիս-  
տոնեայ , ինչու որ այդ՝ աւետա-  
ռանին հոգւոյն ու Քրիստոսի եւ

Առաքելոց խօսքերուն հակառակ  
է : Ոչ իբրեւ քաղաքացի , ինչու  
որ իրեն՝ Տէրութիւնները , Ինք-  
նակալները եւ բոլոր քաղաքա-  
գիտական կարգը Պապին իշխա-  
նութեանը ենթարկելու պահանջ-  
մամբը Եկեղեցւոյ եւ Տէրութեան  
մէջ , կղերին ու աշխարհականաց  
մէջ անվերջանալի եւ տխուր ան-  
միաձայնութեան բողբոջը կը  
տնկէ : — Արդ ուրեմն» կանչեց  
Ռաքէր իր բոլորտիքը լուռ ու  
ապշած կեցող մարդկանց նա-  
յելով : «Դուք ի՞նչ կ'ըսէք ասոր:  
Զարմանք է ուրեմն որ ամեն ու-  
ղիղ զդացման տէր մարդիկ աս  
նոր Աստուծոյն դէմ ելլեն : Ամեն  
Քրիստոնեայ հասարակութեան  
պարտքը չը ուղերձներ խրկել  
Ինքնակալին եւ աղաչել որ այս  
վտանգաւոր ու կռապաշտ վար-

դապետութիւնը խափանէ : »

«Հաղա՛ր հարուած մէկէն : —  
Կ'ուզէի հոս շուտ մը իմ բռնցի-  
ներովս ան նոր Աստուածը ջախ-  
ջախել, կանչեց Ֆլունք կատղած :

«Ամեն խելացի մարդու մտա-  
ծելիքն եւ ուղելիքն ալ այդ է, »  
ըսաւ Շլեխթ «բայց խօսիլը բաւա-  
կան չ'է, պէտք է գործել : Մենք  
արդէն գործեցինք ու մեր պարտ-  
քը կատարեցինք : Պապական ան-  
սըխալութեան դէմ ուղերձ մը  
խրկեցինք Խնքնակալին, որն որ  
արդէն այս տեսակ հազարաւոր  
ուղերձներ ընդուներ է : Ո՛վ որ  
չուզեր ծառայել եւ հնազանդիլ  
նոր Աստուծոյն, պէտք է որ հո-  
գի առնէ : »

«Տղայք, — մենք ալ պիտի հոգի  
առնենք» կանչեց Ֆլունք հրա-  
մայող ձայնով մը . «Նոյն իսկ այ-

սօր ուղերձ մ'ալ մենք պիտի  
շինենք. ով որ չ'ստորագրէ Պա-  
պին գերի է — բուն կռապաշտ է :

«Եատ լաւ . բայց ով պիտի  
դրէ այդ ուղերձը» հարցուց Ոս-  
տիկանը :

«Եատ պարզ գործ մ'է ատե-  
կայ» ճարպիկութեամբ մը պա-  
տասխանեց Եհու Ֆրամասօնը :  
Մենք մեր ուղերձը տպել տուած  
ենք, ինչու որ ուրիշ հասարա-  
կութիւններ ալ զայն խնդրեցին  
ու հետզետէ կը խնդրեն : Ահա-  
ւասիկ անկէց օրինակ մը : Միայն  
Հաթթիշէյմի անունը դնելու է  
եւ արդէն ուղերձը պատրաստ  
կ'ըլլայ ստորագրուելու համար : »

«Հոս, գրիչ կաղամար մը. կ'ու-  
զեմ առաջինը ես ստորագրել, »  
կանչեց Ֆլունք : «Գետինն անց-  
նի նոր Աստուածը : Կրօղը տա-

նի ատ Աստուած ըլլալու նեն-  
գութիւնը» :

Ամեն հոն ժողվուողներուն ա-  
րիւնը նոյնպէս կ'եռար , ամենքը  
բոնցի կ'սպառնային կռապաշտ  
Պապին դէմ , ու աչքերնէն կրակ  
կը ցատկէր ան յանցաւորին դէմ:  
Ենու եւ Սամսոն Եղբար+ը շատ ու-  
րախ էին ցանած սերմերնուն վրայ:

«Պարոնայք» ըսաւ Ռաքէր ծա-  
նըր ու մեծ կերպով մը , «ասի  
շատ մեծ պատիւ մ'է Հաթթի-  
շէյմի հասարակութեան որ բո-  
լոր խելացի ու իրենց հին ուղ-  
ղափառ հաւատքին հաւատարիմ  
Քրիստոնէից հետ միաբերան կը  
բողոքէ պապական կռապաշտու-  
թեան դէմ : Երբ գործ մը ամե-  
նանուիրական բանին , հայրենի  
հաւատքին վրայ կ'ըլլայ , լուռ  
կենալ չ'ըլլար ան ամենուն հա-

մար որ իրենց սրտերնուն մէջ  
տակաւին կրօնական զգացման  
կայծ մը կը կրեն :

Սեղանին վրայ կաղամար մը  
դրին : Ռաքէր ուղերձին գլուխը  
դրեց «Հաթթիշէյմ» բառը : Միեւ-  
նոյն ատեն Ֆլունք ալ նոր Աստու-  
ծոյն դէմ իր անունը առաջինը  
դնելու բաղձանքով կը տոչորէր :

«Պարոնայք , մտիկ ըրէք» կան-  
չեց Ռաքէր կարդալով այսպէս .  
«Հաթթիշէյմի աւանին ամենա-  
խոնարհ , ամենանլու բնակիչնե-  
ները՝ իրենց խղճերուն մէջ զար-  
հուրած եւ տագնապած պապա-  
կան անսխալութեան նոր վար-  
դապետութենէն , ձեր թագա-  
ւորական Վեհափառութեան կը  
դարձունեն աչքերնին ու լի մե-  
ծարանօք կ'աղաչեն . . . »

«Աս շատ կ'երկննայ , — հոս

տուր » ըսաւ խօսքը կտրելով  
ֆլունք : »

«Թողութիւն կ'ընէք , պարոն  
ֆլունք» ըսաւ Շլեխթ անուշու-  
թեամբ մը «կարծեմ թէ յառաջ  
ստորագրելու պատիւը Ոստիկան  
եւ դատողակից պարոններուն  
կը պատկանի իբրեւ գլուխ հա-  
սարակութեան։ Պատշաճութեան  
բան մ'է ըսածս : »

«Թող այդպէս ըլլայ , դատո-  
ղակցէն անմիջապէս ետքը ես  
կուգամ» ըսաւ ֆլունք :

Սկսան ստորագրել : Սեղանին  
բոլորտիքը սեղմեր էր բազմու-  
թիւնը : Ասդին անդին ալ ձայ-  
ներ կը լսուէին որ կը կանչէին  
պարտեզէն կամ դաշտէն «է՝ ,  
Յովսէփ—է՝ Միքայէլ , դուն ար-  
դէն ստորագրեցի՞ր մի նոր Աս-  
տուծոյն դէմ Շուտ եկուր ուղեր-

ձին տակը քու անունդ ալ դիր:  
Ոստիկանը , դատողակիցը , բոլոր  
խօրհրդականները արդէն ստո-  
րագրեցին : Ամեն մարդ պէտք է  
ստորագրէ : »

Այս միջոցին Ռաքէր խօսելու  
հետ էր քանի մը գեղջուկներու  
հետ վարձու տրուելիք բանե-  
րուն նկատմամբ : Վարձուորնե-  
րը կ'երթային այս դէպքը ուրիշ  
պանդոկներու մէջ ալ պատմե-  
լու եւ ուրիշները կը համոզէին  
նոր Աստուծոյ դէմ ստորագրու-  
թիւննին տալու : Մէկ ժամէ մը  
ուղերձը արդէն ստորագրու-  
թիւններով ծածկուած էր . եւ որ-  
չափ աւելի ասոնց թիւը կը շատ-  
նար , այնչափ աւելի կ'ուրախա-  
նային երկու ֆրամասօնները :

Մէյ մ'ալ յանկարծ գործը ու-  
րիշ կերպարանք մ'առաւ :

Գ.

ԻՆՉԵՐ ԿՐՆԱՆ ԸՆԵԼ  
ՄԱՐԴՈՒ ՄԸ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆՆ  
ՈՒ ՔՍՉԱԾՈՒԹԻՒՆԸ

Բարձրահասակ անձ մը , ըն-  
տիր գլանիկ մը ծխելով հան-  
դարտաքայլ դէպ ի դաշտ կը յա-  
ռաջանար . գլուխը կղբու (ջրչան)՝  
ամենաբարակ մազէ խոյր մը դը-  
րեր էր , մետաքսէ բաճկօնին  
վրայէն ոսկի շղթայ մը կախուած  
էր , իր լայն ուսերն ալ վերջին  
նորելուկ ձեւով , վերարկուով մը  
ծածկուած էին : Երեսը կիսով  
չափ չէկ մօրուքով պատուած  
էր , մնացած բաց գծագրութիւնն  
ալ արեւէն քիչ մը սեւցեր էր ,  
աչքերն յստակ ու պայծառ էին ,  
նայուածքն ազատ ու լաւակամ :  
Բարեւելու համար գլխարկը վեր

վերուցած ժամանակը՝ լայն ու  
բաց ճակատ մը երեւան կ'ելլէր :  
Ո՞ն տեղւոյն ամեն բնակիչները՝ որ  
անոր կը հանդիպէին , գրեթէ յար-  
դութեամբ մը զանի կը բարեւէին ,  
ինչու որ Ֆրից Քրաֆթ ոչ միայն  
ան գիւղին ամենէն հարուստն  
էր , հազա նաեւ իր հաւատար-  
մութեամբն ու նաեւ համեստու-  
թեամբը , Հաթթիշէյմի մէջ պա-  
տուաւոր տեղ մը ձեռք բերելու  
առթին մէջ , երբէք ինքը յա-  
ռաջ չի նետուելով , ամենուն հա-  
մարումը իր վրայ գրաւեր էր :  
Ալ աւելի խիստ էր Ֆրից Քրաֆթ  
իր անձին դէմ իր վիճակին պար-  
տուցը նկատմամբ : Իր գործու-  
նէութեանը ամեն օրը կարճ  
կուգար : Իր աչքերը բաւական  
չ'էին բազմաթիւ ծառաներուն  
վրայ հսկելու . եւ ոչ ալ իր քայ-

լերը կը բաւէին կարդաւ իր սեփի-  
հական դաշտերը այցելելու, ուս-  
տի ամեն օր նոյնը կ'ընէր գեղե-  
ցիկ ձիու մը վրայ հեծած :

Արդ՝ երբ Ֆրից Քրաֆթ դէպ  
ի Եղնիկ կ'երթար ժամ մը իր հայ-  
րենակցացը հետ զուարճանալու,  
մտքէն անդամ չ'էր անցունէր թէ  
ինչ կարեւոր գործ մը տեղի ու-  
նէր հոն, որովհետեւ ինքը որ  
մտաւոր գեղեցիկ ձիրքերէն զատ,  
մէկ հաստատուն դպրոցական  
կրթութիւն մ'ալ ունէր, անտա-  
րակոյս բոլորովին տարբեր մըտ-  
քով մը պիտի ըմբռնէր ուղերձը.  
Քան թէ Հաթթիշէյմի գեղաբը-  
նակները :

Հաղիւ թէ մարգաղեսնին վրայ  
ուաք դրաւ, շուտ մը ամենուն  
դլուխը իր կողմը դարձաւ։ Զար-  
մանքով մը տեսաւ որ Ռաքէր ու

Նլեխթ մէջտեղի սեղանին բոլոր-  
տիքը զբաղմունքի մը հետ էին։  
Երբ որ հեռուէն նշմարելով մը  
կուահեց բացուած ուղերձը, ու-  
րուն առջին նոյն կէտին գեղ-  
ջուկ մը կեցած ստորագրելու  
վրայ էր, Ֆրից Քրաֆթ կանկ  
առաւ :

«Հոն ի՞նչ կայ» հարցուց գե-  
ղացիին մէկուն :

«Պարոն Քրաֆթ, չէք գիտեր։  
Նոր Աստուծոյ դէմ ուղերձ մը  
կայ։ մեր ժողովուրդը ամենքն  
ալ կը գրուին։ Արդէն շատերը  
իրենց ստորագրութիւնը դրին—  
երեք հարիւր ութսուն—ըսել է  
թէ գեռեւս մէկ եօթանասուն  
մ'ալ կը պակսին։»

«Ըսածդ չ'եմ հասկնար Յովհանն  
Գասպար» պատասխանեց Քրաֆթ  
«քիչ մը մէկդի եկուր ու բանը

աղէկ մը հասկցուր ինծի : »

Ան մարդը թեւն առած դաշին երկուքն ալ պարապ սեղանի մը քով նստեցան : Յովհան Գասպար դործը պատմեց , եւ միւսն ալ ուշով մտիկ կ'ընէր ու հետզհետէ զարմանքը կ'աւելնար : Բայց երբ որ Յովհան Գասպար որչափ կրնար նէ ճշդիւ կրկնեցան երկու Ֆրամասօններուն մեկնութիւնները պապական անսըխալութեան դէմ , Քրաֆթին դէմքը բարկութեան կրակով վառվրոեցաւ : Ուաք ելաւ ու նայուածք մը դարձուց դէպ ի կլորակ մեծ սեղանը , բայց առանց բան մը ըսելու : Այսու ամենայնիւ Ուաքէրի եւ Շլեխթի դէմ կայծ ցատկեցունող իր աչքերը շատ աւելի յայտնի կը խօսէին : «Ա՞հ , ան նենգաւոր եւ ստա-

խօս Ֆրամասօնները» ըսաւ յետոյ կէս ձայնով մը :

«Ի՞նչպէս ըսիք պարոն Քրաֆթ» հարցուց Յովհան Գասպար :

«Ի՞նչ ընելու է» շարունակեց միւսը , առանց հարցումը լսելուն սեեւ քանի մը վայրկեան կեցաւ մտածեց , ետքը դարձաւ որ մարդագետնէն մեկնէր :

«Պարոն Քրաֆթ , պարոն Քրաֆթ» անոր ետեւէն կանչեց Ոստիկանը : «Պ . Քրաֆթ-հոս հրամեցէ՝ք . դուք ալ նոր Աստուծոյ դէմ ստորագրութիւննիդ տալու էք» :

«Ճիմակ կը դառնամ» պատասխանեց Քրաֆթ ու աներեւոյթ եղաւ :

«Արդէն երեք հարիւր ութսուն ու հինգ անուն կան» ըսաւ Ֆրալունք , «Ճիշդ քանի՞ հոգի ու Ե

նինք մեր գեղի հասարակութեան  
մէջ, պարոն Աստիկան : »

«Չորս հարիւր եօթանասուն  
եւ երեք : Միւսներն ալ կուգան  
հետզհետէ : Մեր հասարակու-  
թիւնը իբրեւ մէկ սիրտ ու մէկ  
մարդ նոր Աստուծոյ դէմ կենա-  
լու է : Աս ի՞նչ բաղդ է մերը որ  
սա պարոնները այսօր հոս եկան  
Ապա թէ ոչ անսխալութեան  
բուն նշանակութեան նկատմամբ  
բան մ'ալ պիտի չ'գիտնայինք : »

«Խոկ մենք ալ չափազանց եր-  
ջանիկ ենք» պնդեց Ռաքէր «որ  
աս յարդոյ հասարակութեան բա-  
րեկամ ծառայութիւն մը ըրած  
գտնուեցանք : »

«Ա՞հ, — ահա Ֆրից Քրաֆթ  
կուգայ» ըսաւ Ֆլունք : «Նայե-  
ցէք թէ ի՞նչչափ հանդարտ կը  
քալէ . չի տեսնէր թէ ուղերձին

տակը իր անունն ալ դնելու  
վայրկեանն է : »

«Գեղին ամենէն հարուստ ու  
պատկառելի մարդը կլորակ սե-  
ղանին մօտեցաւ ընկերութիւնը  
բարեւելով : Քաղաքացի երկու-  
պարոնները՝ խորին խոնարհու-  
թիւններ ու կեզծաւոր շողոքոր-  
դութիւններ ըրին անոր . բայց  
Քրաֆթ վերապահեալ ու ծանր  
կեցաւ :

«Ուրեմն, Պ. Քրաֆթ, չէ՞ք  
ուզեր ստորագրել» հարցուց գա-  
տողակիցը :

«Ստորագրել . ի՞նչ բան : »

«Նոր Աստուծոյ դէմ դրուած  
ուզերձը : »

«Ո՞վէ արդեօք այս նոր Աստ-  
ուածը» հարցուց Քրաֆթ :

«Պապն է» պօռացին շատ մը  
ձայններ միեւնոյն ատեն :

Այո՛, սա պարտնները մեզ ա-  
ղէկ լուսաւորեցին եւ հասկցու-  
ցին թէ պապական անսխալու-  
թեան տակը ի՞նչ է պահուած»  
ըսաւ Ոստիկանը : «Պապը ամե-  
նեւին մոլորիլ կամ սխալիլ չը  
կարենալով , այսու իսկ Աստուած  
մը եղած կ'ըլլայ : Իր ամեն ըսա-  
ծըն Աւետարան մ'է : »

«Ամեն կաթոլիկներ ալ իր սով-  
րեցուցածին պէտք է որ հաւա-  
տան . ճիշդ իբրեւ թէ նոյն իսկ  
Աստուած յայտնած ըլլար» պօ-  
ռաց ուրիշ մը :

«Պապն անսխալ ըլլալով ու-  
ղածին չափ հաւատոյ նոր մա-  
սեր կընայ հնարել» պնդեց Ֆլունք  
Եթէ Աստուծոյ տասը պատուի-  
րաններուն վրայ տամն ալ ինքը  
աւելցունելու ըլլայ , մենք Աս-  
տուծոյ պատուիրանները ինչպէս

որ կը պահենք , այնպէս պար-  
տաւոր պիտի ըլլանք Պապինները  
պահելու : Այս ի՞նչ ցածութիւնն :  
«Եթէ Պապը մեր ամեն ինչըը  
ուզելու ըլլայ , մենք պէտք է  
որ տանք» աղաղակեց դատողա-  
կիցը զայրացած . «որովհետեւ  
ամեն բան նոր Աստուծոյն է եւ  
ամենքը պէտք են իրեն հպատակ  
ըլլալ : Նոյն իսկ Թագաւորներն  
ու ինքնակալները Պապին նուա-  
գածին համեմատ պիտի պարեն :  
Եւ եթէ այս նոր Աստուածը հրա-  
մայէ որ ամեն Լուտերականնե-  
րուն ու Հրէից վիզը կտրուի , —  
հարկ է որ ըսածը կատարուի : Ա-  
սոր համար անսխալութիւնը սըր-  
բապիղծ ու սատանայական վար-  
դապետութիւնն մ'է : Ո՛չ , —ա-  
սանկ դժոխային վարդապետու-  
թիւն մը որ իր հետը կը բերէ

անմիաբանութիւնն ու թշուառութիւնը , գերութիւնն ու խեղճութիւնը , ամենհետին մեր մէջը մտցունելու չ'է : Ուստի ինքնակալին մէկ ուղերձ մը ըրինք : »

Գիւղացիք ո՛րչափ կրնային սարսափելի բաներ կը զրուցէին անսխալութեան նկատմամբ , եւ Քրաֆթ սեղանին վրայէն ուղերձն առնելով , հարեւանցի մը բաղմաթիւ ստորագրութիւններուն նայուած մը նետեց ու յետոյ կարդաց այն կէտերը որ ինքնակալէն կը խնդրուէին :

«Այո՛ , հայրենակիցք» ինքն ալ այսպէս սկսաւ . «Ծէ որ Պապին անսխալութիւնն իրաւցնէ ձեր ըսածին պէս ասանկ զարհուրելի հրէշ մը ըլլայ , այն ատեն չէ մինակ մեր անունը , հապա մեր ինչքն ու արիւնն ալ անոր հա-

կառակ պէտք է որ դնենք : — Բայց ո՞վ սովորեց ձեզի թէ Պապին անսխալութիւնն այդպէս է : »

«Սա պարոնները» պատասխանեց ձայն մը :

Քրաֆթ իր յատուկ աչքերովը այնպէս մէկ հանդարտ ու հաստատ նայուածք մը արձակեց Ռաքէրի ու Շլեխթի դէմ , որուն ասոնք չ'կրցան դիմանալ ու շփոթեցան :

Ներկայ գտնուողներուն ամենուն մէծ զարմանքովը Քրաֆթ ուղերձը ծալեց ու ծոցի գրապանը զրաւ : Եւ աւելի մէծ եղաւ ամենուն զարմանքը երբ ինքը եւլաւ աթոռի մը վրայ անկէց ալ սեղանի մը վրայ : Յետոյ ձեռք զարկաւ ու բարձրածայն կանչեց :

«Ո՛վ Հաթթիշէյմցիք , — հո՛ս ե-

կէք , եկէք ամենքդ ալ հո՞ս» :  
 «Այդ Ֆրիցին փորն ի՞նչ ասա-  
 տանայ մտաւ արդեօք» ըսաւ Ռո-  
 տիկանը իր քովինին: «Այս մարդը  
 չըլայ թէ խելքը թռուցած ըլ-  
 լայ: »

«Ամեն դիէ գեղին բնակիչները  
 հոն կը վազէին : Այն ամենը որ  
 արդէն ստորագրեր էին եւուրիշ-  
 ներն ալ որ կ'ուզէին ստորագրել,  
 եկեր սեղանին բոլորտիքը շրջա-  
 պատեր կեցեր էին ու զարման-  
 քով՝ մը դէպ ի Քրաֆթ կը նայէին,  
 որն որ արձանի մը պէս անշարժ  
 կեցաւ մնաց մինչեւ որ վերջին  
 մարդն ալ եկաւ հասաւ :

«Սիրելի հայրենակիցք իմ» :  
 Սկսաւ Քրաֆթ: «Ենթագրենք  
 մէկ դէպը մը թէ , դուք որ զիս-  
 հոս շրջապատեր էք , անարժան  
 կերպով մը ուրիշէն խարէու-

թեան մէջ ձգուած ու առանց  
 ձեր գիտնալուն նենգուած ու  
 մանաւանդ թէ կողոպտուած ըլ-  
 լայիք , եւ թէ միայն ես վրա-  
 հասու գանուէի այդ խարէու-  
 թեանն ու գողութեանը : Ի՞նչ  
 ընելու էի ես : Կրնայի՞ լռել : Ես  
 ալ միթէ թո՞ղ տալու էի որ դուք  
 խարուէիք ու կողոպտուէիք :  
 Կամ թէ ընդհակառակն իմ պարտ-  
 քըս չի՞ պիտոր ըլլար խարէու-  
 թիւնն յայտնել ձեզի : —Պատաս-  
 խանեցէք : »

«Բնականապէս պէտք էր որ  
 խարէութիւնն յայտնէիր » պա-  
 տասխանեց դասողակիցը «որով-  
 հետեւ գողունին պահողը , գողին  
 հաւասար է : »

«Նիտակը ըսիր . — իմ կարծիքս  
 ալ այդ է» շարունակեց Քրաֆթ:  
 «Ասոր համար ալ կ'ուզեմ ձեզի

ցուցընել թէ դուք ի՞նչպէս խա-  
բուեր կողոպտուեր էք : — Այս,  
՚ի վւաս ձեր եղած գողութիւնը  
խիստ մէծ է, ինչու որբանը սաըկի  
եւ ուշիչ ժամանակաւոր բարիքի  
վրայ չ'է, հաղա ձեր կրօնական  
համոզմանց վրայ, ձեր ամենէն  
գերազանց բանին վրայ : Դուք  
զարմանքով երեսս կը նայիք, հի-  
մակ ըստծս կը փորձեմ : Մենք  
ամենքս ալ քրիստոնէականէն  
գիտենք որ ամեն կաթոլիկ պար-  
տաւոր է Եկեղեցւոյ սովորեցու-  
ցածին հաւատալ : Արդ մեր Եկե-  
ղեցւոյ Ուսուցիչ մասը վերջին  
Ժողովին մէջ հրատարակեց որ  
Պապը անսխալ է երբ որ իբրեւ  
ծայրագոյն Ուսուցիչ հաւատոյ  
կամ բարոյից վարդապետութեան  
մը վրայ վճիռ տալու ըլլայ : Մի  
եւ նոյն ատեն Ժողովը նաեւ

հրատարակեց թէ ով որ այս ուղ-  
ղափառ վարդապետութիւնս չըն-  
դունիր, Եկեղեցւոյ հաղորդակ-  
ցութենէն դուրս է : Ուրեմն թէ  
որ դուք Պապին անսխալութեան  
դէմ ուղերձ կը բանաք՝ եւ զձեզ  
անոր հակառակ կը ցուցընէք .  
Նոյն խոկ ասով Եկեղեցիէն դուրս  
են ան ամենքը որ ուղերձին ստո-  
րագրեցին : Անամնկ է նէ աս պա-  
րոնները ձեր հաւատաքը ձեզմէ  
կողոպտեցին, երբ որ ձեզի ստո-  
րագրել տուին այս ուղերձը : »

« Բոլոր գեղացիները երեսնին  
կախեցին : Ֆրամասոններն ալ  
քթերնուն տակէն մումուացին ու  
անիծեցին Քրաֆթը :

« Մենք Եկեղեցւոյ դէմ չ'ըս-  
դոքեցինք, միայն նոր Աստուծոյ  
դէմ է մեր բողոքը » պաշտպան  
ելաւ Ֆլունք :

«Այո՛, —բուն իսկ հոդ է ձեզի  
դէմ գործուած վատութիւնը »  
կրկնեց Քրաֆթ, արհամարհոտ  
աչքով մը Ֆրամասօններուն նա-  
յելով : «Պապական անսխալու-  
թեան վարդապետութիւնը ձեր  
աչքին իբրեւ անտեղութիւն մը,  
իբրեւ հայհոյանք մը, իբրեւ մէկ  
զարհուրելի հրէշ մը ներկայա-  
ցուցեր են : Պապը ամենեւին նոր  
Աստուած մը չ'է : Ինքն ալ մեզի  
պէս տկար ու մեղանչական մարդ  
մ'է, — միշտ այս է եղած ուղղա-  
փառ Եկեղեցւոյ վարդապետու-  
թիւնը, այս է նաև այսօրուանը :  
Այսօր ալ ուղղափառ Եկեղեցւոյ  
վարդապետութիւնն այս է որ  
Պապն ալ կրնայ մոլորիլ ու սխա-  
լի ինչպէս ուրիշ ո՛ եւ է մարդ,  
— եւ թէ մենք Պապին ամեն  
մէկ ըսածն ու դրածը իբրեւ ճըշ-

մարիտ ընդունելու երբէք պար-  
տական չենք : Ծիծաղելի ու ան-  
տեղի բան է պահանջելը որ Պա-  
պը կարենայ հաւատոյ նոր վար-  
դապետութիւններ հնարել, Աս-  
տուծոյ պէս կրօնական ճշմար-  
տութիւններ յայտնել : Ճիշդ ա-  
սոր հակառակն է ճշմարիտը, ըստ  
որում ուղղափառ Եկեղեցւոյ  
վարդապետութեան համեմատ  
Պապը յայտնեալ վարդապետու-  
թիւններէն բան մը չի կրնար ու  
պէտք չէ փոխել : Նա մանաւանդ  
ինքը պարտաւորուած է, իբրեւ  
Գլուխ Եկեղեցւոյ, հոգ տանելու  
որ Քրիստոսի վարդապետութիւնն-  
ները մաքուր եւ ամբողջ պահ-  
պանուին : Պապը եւ ոչ մէկ վանկ  
մը աւելցունելու կամ պակսե-  
ցունելու է : — Հիմայ, իմ հայ-  
րենակիցներս, ձեզի կը հարցու-

նեմ . — ան որ ինքն ալ ուրիշ-  
ներուն պէս տկար ու մեղանչա-  
կան է , կրնա՞յ նոր Աստուած մը  
ըլլալ : Կրնա՞յ մի Պապը նոր Աս-  
տուած մը ըլլալ քանի որ ինքն  
ալ կը սիսալի կը խաբուի , ինչ-  
պէս մեզմէ ամեն մէկը : Ուրեմն  
ի՞նչպէս այս պարոնները կուգան  
զձեղ խաբելու եւ որոդայթի մէջ  
ձգելու , մեր Եկեղեցւոյ ծայրա-  
գոյն Գլխուն դէմ ատանկ վատա-  
համբաւ բաներ ձեզի հաւտացու-  
նելու :

«Այս մէկ մեծ անպատշաճու-  
թիւն մ'է քու կողմէդ » պօռաց  
Եղայր Եհու :

«Բրտութիւն մ'է» պօռաց Եղ-  
այր Սամսոն կատղած :

«Իմս չ'է անպատշաճութիւնն  
ու բրտութիւնը . հապա ձերն է  
պարոններ» պատասխանեց Ֆրից

Քրաֆթ , լի սրտմտութեամբ :  
«Դուք էք որ պարզամիտ գեղ-  
ջուկները խաբեր էք , նենդու-  
թեամբ զանոնք գրգռեր էք ի-  
րենց Եկեղեցւոյ Գլխուն դէմ  
ձեր սուտ խօսքերովը — եւ այս,  
անպատշաճութենէն շատ աւելի  
դէշ է : »

«Դո՛ւրս տուր սա ուղերձը ,»  
պօռաց Ռաքէր :

Քրաֆթ բանի տեղ չի դրաւ  
այս պահանջումը ինքը՝ ապշած  
դիւղացիներուն դարձաւ ու ը-  
սաւ :

«Սիրելի հայրենակիցք . ձեր  
բարեմիտ հաւատարմութիւնն ալ  
բոլորովին յանցանքէ զերծ չ'է :  
Դուք ալ լաւ կը ճանչնաք այս  
երկու պարոնները : Դուք գիտէք  
որ ասոնք թէեւ ուղղափառ Ե-  
կեղեցւոյ մէջ մկրտուած են , —

բայց ձեզմէ մէկն ալ զանոնք  
Եկեղեցին , խոստովանարանը ,  
կամ Ս.Պատարագին ներկայու-  
թեանը չ'է տեսեր : Նաեւ դի-  
տէք որ իրենք ալ շատ վարժ  
են կրօնքը ծաղրելու , կղերը  
զրպարտելու : Ուստի պէտք էր  
որ դուք ձեզի հարցընէիք . ի՞նչ-  
պէս է որ Ռաքէր ու Շլեխթ  
պարոնները ասանկ մէկէն կու-  
դան ինքինքնին ուղղափառ հա-  
ւատոյ ջերմեռանդ ցոյց կուտան ,  
— անոնք որ մինչեւ ցայսօր այս  
ուղղափառ հաւատքին վրայ միշտ  
արհամարհանքով խօսած են :  
Դուք պէտք էր որ խոհեմութիւն  
գործածէիք ու մտածէիք որ բան  
մը պիտի ըլլայ տակը , այսինքն  
ասոնք ծածուկ պատճառ մը պի-  
տի ունենան : — Հա՞րկ է ըսել  
ձեզի թէ ո՞րն է այդ ծածուկ

պատճառը . — պարզապէս սա է :  
Աստուծոյ չհաւատացող մարդիկ  
անկրօն մարդիկ , ֆրամասօնք ու  
նեռք խօսքերնին մէկ ըրեր են  
ու կ'ուզեն ջնջել ամեն կրօնք որ  
իրենց հաճելի չ'է : Բայց իրենց  
ամենէն անհաճոյն ուղղափառ  
Եկեղեցին է . ուստի՝ անոր դէմ  
աւելի կը դրդեն ու կը գրգռեն :  
Ասոր համար ստերով զրպար-  
տութիւններով , կաթոլիկները  
իրենց Եկեղեցիէն ու անոր Գրլ-  
խէն հեռացունելու ետեւէ են : »

«Աս մեկ ցած թելագրութիւն  
մ'է» ճշաց Ռաքէր կատաղու-  
թեամբ :

«Ճշմարիտն ալ այս է» կրկնեց  
Քրափթ : «Ճեղ ալ կը ճանչնամ:  
Հայրենակիցք - իմ ականջնե-  
րովս լսեր եմ թէ ի՞նչպէս սոյն  
այս պարոն Ռաքէրը ընկերու-

թեան մը մէջ նախատալից ծաղրածութիւններ դուրս տուաւ մեր կրօնքին ամենէն սուրբ խորհուրդներուն դէմ ալ , մինչեւ անգամ հասաւ ան կէտը որ պնդեց թէ Յիսուս Քրիստոս խաբեբայ մ'եղած ըլլայ :

«Դո՛ւրս տուր սա ուղերձը» ..  
պօռաց Նշեխթ խօսքը կտրելով  
«դու իրաւունք չունիս դանիք քովդ պահելու : »

«Պարոն Ոստիկան , զձեղ կը հրաւիրեմ որ ստորագրող քաղաքակցացդ իրաւունքը պաշտպանէք» ըստ Ռաքէր :

«Այո՛ , այո՛ - շա՛տ աղէկ» կրկնեց հասարակութեան գլուխը շուարած : «Պ. Քրաֆթ-հոս տուէք ուղերձը , - այսինքն , եթէ այս մարդիկը զայն կ'ուղեն նէ : »

«Մենք : ուղերձ մը բացինք նոր Աստուծոյն դէմ» ըստ դատողակիցը : «Բայց թէ որ բանը Քրաֆթին ըսածին պէս է , ան ատեն Պապը , այս նոր վարդապետութեամբը , Աստուած չ'է , հապալ մեղի պէս մարդ :

«Այո՛ , այո՛ . «կանչեցին շատ մը ձայներ շփոթ կերպով :

«Պարոններ , ինծի մտիկ ըրէք» պօռաց եղբայր Սամսոն . «ատենախօսը հոն սեղանին վրայ կը պնդէ թէ , ըստ նոր վարդապետութեան ալ , Պապը մէկ մեղանչական մարդ մ'է , կրնայ սխալիլ ինքն ալ ուրիշներուն պէս - ու ասոր համար Աստուած մը չ'է : Բայց այս ըսածը սուտ է - պէտք է որ սուտ ըլլայ , որովհետեւ ծողովքը հրամայեց որ ամեն կաթողիկ հաւատալու է

թէ Պապը անսխալ է : Այս ըստոյդ բան մ'է : - Արդ եթէ Պապը անսխալ է , ալ մարդ չէ , հապա Աստուած մը : »

«Այդպէս է—այդպէս . —ուրիշ կերպ չի կրնար ըլլալ» կանչեցին շատերը : Քրաֆթ տետրակ մը դուրս հանեց :

«Հայրենակիցք , մտիկ ըրէք : Նայեցէք սա գրքին—Եպիսկոպոս մ'է որ գրեր է , Մօգունտիոյ եպիսկոպոսը : Գրքին տիտղոսն է «Անսխալ վարդապետութիւն Պապին՝ ըստ Վատիկանեան ժողովոյ վճռոյն : — «Մօգունտիոյ եպիսկոպոսը ինքն անձամբ ներկայ էր Հռովմ , երբ որ Պապը անսխալ հրատարակուեցաւ . ուստի լաւ գիտնալու է ինքը թէ Պապին անսխալութիւնն ըսելով ի՞նչ պէտք է իմացուի : Երեք

անդամ այս գիրքը կարդացեր եմ բայց բնաւ չեմ գտած բան մը , որմէ կարելի ըլլայ հետեւցունել թէ Պապը Աստուած մը ըլլայ , կամ թէ նոր հաւատոյ մաս մը կարող ըլլայ հնարել , կամ չ'կարենայ մոլորիլ : Ուշադրութեամբ մտիկ ըրէք , ձեզի ժողովոյն վճիռը կարդամ :

Ու Քրաֆթ կարդաց , ամենքնալ ուշադիր մտիկ կ'ընէին :

«Ա . Ճողովոյն հաւանելովը՝ կը սովորեցունենք ու կը սահմանենք որ Աստուծմէ յայտնուած վարդապետութիւն է թէ . Հռովմայ Քահանայապետը երբ որ ի Գահոյէց խօսի , այսինքն երբ որ՝ բոլոր Քրիստոնէից վրայ հովուի ու վարդապետի պաշտօնը վարելով , իւր ծայրագոյն առաջելական իշխանութեան զօրութեամբը , հաւ-

ւասոյ կամբարոյից վերաբերեալ  
վարդապետութիւն մը սահմանէ  
բոլոր եկեղիէն բոնուելիք, Երա-  
նելւոյն Պետրոսի անձամբը իրեն  
խօսացուած աստուածային ա-  
ռընթերութեան չնորհիւը, նոյն  
այն անսխալութեամբ ճոխացեալ  
է, որով որ աստուածային Փրկիչը  
ուզեց որ իր եկեղեցին ճոխա-  
ցած ըլլայ հաւատոյ ու բարոյից  
վերաբերեալ վարդապետութիւնը  
սահմանելու մէջ . եւ թէ նաեւ  
չոռվմայ Քահանայապետին այդ-  
պիսի վճիռները ըստ ինքեան ու  
չէ թէ Եկեղեցւոյ հաւանութեամ-  
բը անվերանորոգելի են : »

Հազիւ թէ ընթերցումը լմըն-  
ցուց, Ռաքէր բարձր ձայնով մը  
կանչեց . «Ուրեմն ճիշդ մեր ը-  
սածն է . բովանդակ եկեղեցին  
Պապին սովորեցուցածը իբրեւ

Ճշմարիտ պէտք է բռնէ . բովան-  
դակ եկեղեցին չի կրնար բնաւ  
մէջ մտնել այն ամեն բանի՝ որ  
Պապը կ'առաջարկէ, կը վճռէ ու  
կը հրամայէ հաւատալ : Պապին  
վճիռները անփոփոխելի են ա-  
ռանց եկեղեցւոյ հաւանութեանը  
կարօտելու, —կըսէ Ժողովը : Բո-  
լոր կաթոլիկները՝ պէտք է որ  
հաւատքովը ընդունին Պապին վար-  
դապետութիւնները ու ո՛չ մէկ  
առարկութիւն մը կարենան ընել:  
Այս էր ահա հիմակ լսածնիդ,  
պարոնայք: Ուրեմն Պապն անօր-  
խալ Աստուած մ'է , ու մենք  
ալ այս Աստուծոյն գերիներն  
ենք: »

Ունկնդիրներուն խոռմբը որ  
միայն մէկ կարդալով մը վար-  
դապետութեան բուն միտքը չ'էր  
հասկնար , Ռաքէրի խորամանկ

համարձակութեամբը սկսաւ հաւատալ՝ որ ժողովքը իրօք Պապին Աստուածութիւնը սովորեցուցած ըլլար։ Ի զո՞ւր Քրաֆթայս կարծիքին հակառակ խօսեցաւ։

«Պապը այն ատեն միայն անսըխալ է, երբ որ իրրեւ բոլոր Քրիստոնէից հովիւ ու վարդապետ, վճիռ տալու ըլլայ» ըստ ինքը։

«Ատիկայ կրնայ երբ եւ ամենանդամ որ իր կամքն ուղէ» կանչեց Շլեխթ։

«Կրնա՞ս մի ուրանալ Պապին անսխալ ըլլալը» պօռաց Ուաքէր։

«Այո՛, կուրանամ» պատասխանեց Քրաֆթ։ «Ես կըսեմ. Պապը կրնայ մոլորիլ, կրնայ սխալիլ, ուրիշ ամեն մարդկանց պէս։ Միայն այն ատեն անսխալ է՝ երբ

հաւատոյ ու բարոյից վարդապետութիւններու մէջ իր ծայրագոյն Ուսուցչութիւնը կը վարէ»։  
 «Բայց ինչ, — ատոնք իմաստակութիւններ են» կանչեց Շլեխթ։  
 «Պապը անսխալ ըլլալ ուղած ժամանակը անսխալ է, — հետեւաբար ինքն երբ որ ուղէ Աստուած է։ Մէկալ մնացածը բոլոր սնոտի նրբութիւններ են եւ Ցիսուսեան արուեստակութիւններ։»

«Դո՞ւրս ուղերձը» պահանջեց Ֆլունք զայրացած։ «Նոր Աստուածը մեզի պէտքը չէ։»

«Աստուածութեան մէջ արդէն երեք անձ ունինք. եւ հերիք է» պօռաց Ուաքէր։

«Շատ լաւ—այո՛, դուրս ուղերձը» պօռացին շատ մը ձայներ։  
 «Հայրենակիցք մէկ խօսք մ'ալ»

կանչեց Քրաֆթ անշփոթութեան  
մէջ : Դուք եւ ոչ խսկ կը կաս-  
կածիք թէ այն ուղերձը ձեզի  
համար ի՞նչ զարհուրելի հետե-  
ւանք պիտի ունենայ , ասոր հա-  
մար ես ձեզի սա հետեւեալ ա-  
ռաջարկութիւնը կ'ընեմ . Երթանք  
շիտակ ժողովրդապետանոցը .  
մեր ժողովրդապետը մեզի թող  
ըսէ թէ իրն ինչպէս է : Թէ որ  
հետեւութիւնն այն ըլլայ՝ թէ  
Պապն Աստուած է , այն ատեն  
ուղերձին տակը ես ալ կ'ստորա-  
գրեմ : Կը հաւանի՞ք այս առաջար-  
կութեանս»)

«Այո՛,—Երթանք—ժողովրդա-  
պետանոց—այդ լաւ կ'ըլլայ» կան-  
չեցին ամենքը :

Պ.

Թի Ի'ՆՉՊԻՍ ՀԱԹԹԻՑԷՅՄԻ  
Բ'ՆԱԿՈՅՑ ԱԶԳԵՐԻՆ ԿԱՊԸ  
ԿՐ ՎԵՐՑՈՒԻ

Գեղեցիկ վիճաբանութեան աղ-  
մբկով գեղին մէջէն անցան , հե-  
տըգհետէ աւելի տաքնալով այս  
նոր Աստուծոյն վրայօք : Ոմանք  
կը պաշտպանէին թէ ժողովը  
կարելի չ'է որ այնպէս ըմբռնած  
ըլլար՝ թէ Պապը Աստուած է :  
Ոմանք հակառակը . կը պնդէին  
այն քաղաքացի պարոններուն  
հետ : Այն Ֆրամասոնները ճար-  
պիկութեամբ մը այն վայրկեան-  
ներէն օգուտ քաղեցին : Ռաքէր  
իր կալուածոց վարձաւորներուն  
հետ աւելի կը խօսէր : Շլեխթ  
ուրիշներու հետ կը խօսէր՝ որոնք  
իրեն ստակ տալիք ունէին՝ ան-

կից քարեջուր գնած ըլլալով :  
Երկուքն ալ կը ջանային որ գե-  
ղացիներուն անձնասիրութիւնը  
դրդուն Քրաֆթին դէմ :

«Անզգամութիւն մ'է» կ'ըսէր  
Ռաքէր : «Ճողովրդեան ստորա-  
գրած ուղերձը պահել անձնա-  
կան իշխանութեամբ : Միթէ  
Քրաֆթ ձեր աղատ կամքին իշ-  
խանն ու տէ՞րն է : Ի՞նչ իրա-  
ւունք ունի ինքը ձեզի հրամա-  
յելու : »

«Բոնացող մէկն է այդ Քրաֆ-  
թը» կը պօռար քարեջրածախ-  
Նեխթը : «Ինչու որ ինքը ձեր  
ըրածին ի՞նչ կը խառնուի : Դուք  
աղատ ժողովուրդ չէ՞ք : Զեր  
գործքերուն վրայ իրեն՝ համար  
տալու պարտք մը ունի՞ք : Այդ  
ի՞նչ լրբութիւն է որ ուղերձը  
կ'առնէ կը տանի : »

Գեղացիք իրօք կը համոզուէ-  
ին՝ որ Քրաֆթին ըրածը անըզ-  
գամութիւն ու բռնաւորութիւն  
էր :

«Այդպէս է — պէտք է որ մեր  
ուղերձը մեզի տայ, մենք ի՞նչ  
որ կ'ուզենք ա՞ն կ'ընենք — ինքը  
խառնուելիք չ'ունի երբէք : »

Այս միջոցիս Քրաֆթ յառաջ  
վազեր էր Ճողովրդապետանոցը :

Ճողովրդապետը ալեւոր ձե-  
րունի մ'էր, արդէն քառա-  
սուն տարիէ ի վեր այն հոգւոց  
հովիւ եղած ըլլալով, գեղա-  
ցւոց մեծ մասը ինքը մկրտեր  
էր ու իրենց ամեն պսակներն  
ալ ինքը օրհներ էր . բոլոր այն  
իւր ժողովուրդը կը սիրէր այդ  
բարեպաշտ եւ քրիստոնէական  
առաքինութիւններով ու սիրով  
վառուած քահանայն : Բայց ժո-

Դովրդապետը միայն մէկ պակասութիւն մը ըրեր էր որ, ամպիոնէն ընդհանուր կերպով չ'էր քարոզած իր հօտին թէ ինչ է Պապին անսխալութիւնը, եւ ասով հաւատոյ թշնամեաց որոգայթները չ'էր ոչնչացուցած։ Արդ ինքը շատ զարմացաւ լսելով ֆրամասօններուն դաւադրութիւնները, եւ ուղերձին գործը։

«Գէշ բան» ըստ Քրաֆթին պատմածին։ «Ուրեմն, կ'ըսեն որ Պապը անսխալ ըլլալով Աստուած կ'ըլլայ, —որ Պապը կրնայ յայտնութիւններ ընել եւ կրնայ ամեն բանի ու ամենուն հրամայել։ Այդպէս չ'է մի»

«Այո՛, վերապատուելի, կը խնդրեմ որ այդ մարդկանց սովորեցունէք։»

«Ես ալ այդ կ'ուղեմ ընել, սիւ-

բելի Ֆրիցս։ շատ խոհեմութեամբ գործեր ես։ Ուաքեր ու Նլեխիթերկու նենդամիտ ընկեր են. գայլերու պէս իմ ոչխարներուս մէջ մտեր են. բայց ես այդ գողերը կ'որսամ, ու իմ սիրուն ոչխարներս ձեռքերնէն կ'առնեմ։»

Գլխարկը գլխուն ճերմակ մաղերուն վրայ դնելով դուրս ելաւ տանը առջեւը բարձրացող սանդուխին վրայ։ Այն լայն գաւիթը բազմութեամբ լեցուեր էր ու ասոնց ետեւն ալ ճամբաւն վրայ շատ մը տղաք, աղջիկներ ու կանայք կեցեր ու խռոված անհամբեր ամենքն ալ կ'սպասէին։

Երբ որ յարգելի ծերունին երեւցաւ, ամենքը գլուխնին բացին։

«Գովեալ է Յիսուս Քրիստոս, Հայր ժողովրդապետ» մեծարան-

քով մը ըսին՝ ամենքը միաբերան։  
 «Եղիցի միշտ եւ հանապաղ»  
 պատասխանեց ժողովրդապետը  
 զօրեղ ձայնով։ «Սիրելի որդիք։  
 Ուրախ եմ զձեղ հոս տեսնելուս։  
 Խելացի ճամբայ բռներ էք կրօ-  
 նական գործի մը մէջ, որ եւ իցէ  
 որոշում մը ընելնէդ յառաջ ձեր  
 հոգեւոր հօրը դիմելովնիդ։ Այս  
 նիւթին վրայ որ հիմակ աշխարհ-  
 քիս երեսը մեծ աղմուկ կը հանէ,  
 արդէն շատոնց ես ձեզի քարո-  
 զելու եւ սովորեցունելու էի, —  
 բայց կը կարծէի թէ ատի ձեզի  
 այնչափ հարկաւոր չ'էր ըլլար։  
 Պապին անսախալութեան վարդա-  
 պետութիւնը նոր բան մը չ'է։  
 այնչափ ին է որչափ որ նոյն իսկ  
 ուղղափառ Եկեղեցին։ Քրիստոս  
 Տէրն մեր, արդէն ըսաւ առաջին  
 Պապին թէ» «Իու ես վէմ ու այդ

վիմին վրայ պիտի շինեմ իմ Եկե-  
 ղեցիս, եւ դժոխքին զօրութիւ-  
 նը պիտի չ'յաղթէ անոր երբէք։»  
 Այս խօսքերուն մէջ Պապին ան-  
 սրբալութիւնը յայտնի կերպով  
 բովանդակուած է եւ ըսուած է։  
 Որովհետեւ դժոխքին զօրութիւնն  
 ի՞նչ է. — Ես ստութիւն ու մոլո-  
 րութիւն։ Ասանկ, սատանան  
 արդէն առաջին մարդուն ստու-  
 թեան ձեռքովյաղթեց։ Նոյն իսկ  
 այս օրս ալ շատ մը սատանային  
 ընկերներ կան որոնք ասդին ան-  
 դին կ'իյնան հոգիներ ճանկ ձգե-  
 լու եւ ստութեան ձեռքով մո-  
 լորեցունելու։»

Զայրացած հովուին յանդիմա-  
 նալից աչքը երկու ֆրամասօննե-  
 րուն վրայ էր, որոնց երեսներն  
 կարմրեցան ու մժագնեցան։  
 «Արդ եթէ Պապը ստութենէ

պիտի չի յաղթուի , ուրեմն անս-  
սըխալ է , » շարունակեց ծերու-  
նին : Թէ մէկ անգամ մը Պապը  
իր ծայրագոյն դահէն հաւատքի-  
կամ բարոյից վրայ սխալ յայտա-  
րարութիւն կամ վճիռ մը տալու  
ըլլար նէ , այն ատեն Յիսուսի  
խոստումը կատարուած . պիտի  
չըլլար : Նայեցէք , ասկէց ալ աս  
յառաջ կուգայ որ թէպէտ եղած  
ըլլան Պապեր որ վատաբարոյ ու  
չար եղած ըլլան , բայց չ'է եղած  
երբէք եւ ոչ մէկ Պապ մը որ հե-  
րետիկոսութիւն մը սովորեցուցած  
ըլլայ : »

«Ներեցէք , Հայր ժողովրդա-  
պետ» խօսքը կտրելով ըսաւ դա-  
տողակիցը «թէ որ պապական  
անսխալութեան վարդապետու-  
թիւնը արդէն ի Քրիստոսէ հաս-  
տատուեցաւ , հապա ի՞նչպէս

կ'ըլլայ որ մենք այսօր միայն աւ  
նոր պէտք է հաւատանք : »

«Ինչու որ միայն մեր օրերը  
այս ուղղափառ վարդապետու-  
թեան դէմ կոիւ եւ ուրացու-  
թիւն ելաւ ուժգին կերպով եւ  
ամեն դիէն : »

«Վարդապետ» կանչեց Ֆլունք  
«Պապին բոլոր ըսածը Աւետարան  
է մի : »

«Աստուած պահէ , որդեակա»  
պատաժսանեց քահանայն ժըխ-  
տելու կերպով մը : Պապը կրնայ  
մոլորիլ , կրնայ մեզանչել եւ սը-  
խալիլ ինչպէս ուրիշ ամեն մարդ :  
Միայն այն ատեն ինքը անսխալ  
է , այն ալ չ'է թէ ինքիրմէն , հա-  
պա Աստուծոյ շնորհքովը , երբ  
որ իբրեւ ծայրագոյն Ուսուցիչ  
բովանդակ Եկեղեցւոյ , հաւատոյ  
կամ բարոյից վարդապետութիւն

մը կը բացատրէ : Նաեւ այն ա-  
տենն ալ դարձեալ Պապը չ'է թէ  
անսխալ է անյնականառէս , այս-  
ինքն իր մարդկեղին մտքին սեփ-  
հական զօրութեամբը , հապա իր  
ծայրագոյն վարդապետութիւնն  
անսխալ է միայն Աստուծոյ առ-  
ընթերութեամբը : Եւ ասանկ ալ  
ըլլալու է : Այսպիսի դէպքերու  
ատեն Եկեղեցւոյ մէջ պէտք է  
որ բերան մը ըլլայ որն որ մեզի  
ըսէ թէ ի՞նչ մտքով իմանալու է  
այս կամ այն վարդապետութիւ-  
նը : Դուք դիտէք թէ ի՞նչ մար-  
դարէացաւ մեր աստուածային  
Փրկիչը սա խօսքերով» «Ճեր մէ-  
ջը սուտ մարդարէներ պիտի ել-  
լեն ու շատերը պիտի մոլորեցու-  
նեն : » «Արդ երբ որ այս սուտ  
մարդարէները Աստուածաշունչը  
ծուռ մեկնեն , երբ որ բարոյից

վտանգաւոր վարդապետութիւն-  
ներ ասդին անդին տարածեն ,  
— ո՞վ պիտի մեզ պաշտպանէ  
մոլորութեան ու ստութեան դէմ:  
Ո՞վ մեզի պիտ' որ ըսէ թէ ո՞րն  
է Քրիստոսի վարդապետութեանն  
ուղիղ միտքը , ճշմարիտ ոգին :  
Ահա ասոր համար մեր Տէրն Աս-  
տուած , անսխալ վարդապետե-  
լու պաշտօն մը հաստատեց , —  
պէտք էր որ հաստատէր եթէ  
կ'ուզէր իր վարդապետութիւնն  
անայլայլելի պահպանել ամեն  
ժամանակի համար : Եւ այս ան-  
սընսալ Ռւսուցիչը, Եկեղեցւոյ ծայ-  
րագոյն Գլուխն է , եւ բոլոր հա-  
նուրց Եպիփուապոսներն են , ի  
միութեան ընդ Պապին : »  
«Պապը կընա՞յ նաեւ բոլորովին  
նոր հաւատոյ մասեր հանել , վար-  
դապետ» հարցուց դատողակիցը:

«Ո՛չ, Հենրիկոս, այդ բանն  
ինքը չի կրնար : Պապը հաւատոյ  
վարդապետութեան վրայ ոչ գիր  
մը կրնայ յաւելցունել ոչ ալ պակ-  
սեցունել : Ինքը կրնայ միայն  
սահմանել թէ ի՞նչ մտքով խմա-  
նալու է Աստուծմէ յայտնուած  
Ճշմարտութիւնները, զորոնք Քը-  
րիստոս իր Եկեղեցւոյն աւանդեց:  
— Ֆրից, շնորհք ըրէ գիրքդ վայրո-  
կեան մը ինձի տուր » ըսաւ :

Ծերունին տետրակը բացաւ :

«Մտիկ ըրէք, սիրելի որդիք,  
թէ ի՞նչ կ'ըսէ Ս. Ժողովը այս  
կէտին նկատմամբ» եւ սկսաւ  
կարդալ «Պետրոսի յաջորդներուն  
Հոգին Սուրբ չ'է թէ ասոր համար  
խոսացուեր է որ իրեն յայտ-  
նութեամբը անոնք նոր վարդա-  
պետութիւններ մէջտեղ հանեն,  
հապա որպէս զի իրեն առընթե-

թութեամբը պահպանեն սրբու-  
թեամբ եւ հաւատարմապէս բա-  
ցատրեն Աւագելաւանդ յայտնու-  
թիւնը, որ է Հաւատոյ աւանդը : »  
— Ուրեմն Պապը ամենեւին հա-  
ւատոյ նոր մաս մը չի կրնար  
հնարեն : »

«Հայր Ժողովրդապետ» խօսքը  
կտրելով ըսաւ Ոստիկանը : «Ի-  
րան է որ Պապին ամեն ինքնա-  
կալներն ու Թագաւորները հնա-  
զանդելու են : »

«Անշուշտ, պատասխանեց Ժո-  
ղովրդապետը, «Պապը թագա-  
ւորներուն վրայ ալ հովիւ ու Քը-  
րիստոսի փոխանորդ գրուած է:  
Ամենքն ալ պէտք է որ զանի  
ճանչնան ու անոր սովորեցուցա-  
ծին ականջ կախեն . — այս է  
Աստուծոյ կամքը : »

«Բաածս այդ չ'էր, Հայր Ժո-

զովրդապետ» կրկնեց Ոստիկանը  
«Ես կ'ուզէի ըսելթէ Ինքնակալ-  
ներն ու Թագաւորները պար-  
տաւո՞ր են Պապին հնազանդիլ,  
նաեւ զուտ քաղաքական վար-  
չութեան բաներուն մէջ, այն  
բաներուն՝ որոնք ամենեւին յա-  
րաբերութիւն մը չ'ունին ո'չ հա-  
ւատքի ո'չ ալ բարոյից հետ : »

«Ո՛չ, ստուգիւ ո'չ, » կրկնեց  
քահանայն. «Աստուածային Փըր-  
կիչնըսաւ» «Իմ թագաւորութիւ-  
նըս այս աշխարհքէս չ'է : » «Ա-  
սոր համար է որ ինքը Պապերը  
աշխարհային բաներուն ծայրա-  
գոյն տիրապետ չ'դրաւ : »

«Աղէկ—բայց—հայր ժողովը-  
դապետ . » պօռաց Ֆլունք չա-  
րանենդ կերպարանքով մը, «բան  
մը կայ՝ որուն խելքս չի համնիր»  
Ամեն մարդ կրնայ սխալիլ—կը-

սէ առածը : Պապն ալ կրնայ սը-  
խալիլ ինչպէս յարգութիւննիդ  
ալ ըսիք մեզի, — շատ լաւ : Այ-  
սու ամենայնիւ ալ Պապն անսը-  
խալ է ու չի կրնար մոլորիլ երբ  
որ իբրեւ ծայրագոյն Ուսուցիչ  
Աստուածաշունչը կը մեկնէ : Հի-  
մակ է որ ըսելիքիս կարգն եկաւ  
թէ, Պապը որ անսխալ ըլլայ,  
Աստուծոյ պէս բան մը կ'ըլլայ,  
— Աստուածային յատկութիւն  
մ'ունի, — Աստուած մ'է : Այս  
կտորը իմ գլուխս չի մտներ որ  
մարդ մը կարենայ Աստուած ըլ-  
լալ, եւ ոչ իսկ վայրկեան մը : »  
Խորին լուսութիւն, Կրօնական  
մտադրութիւն . Ծերունի քահա-  
նային երեսէն քաղցը ժպիտ մը  
սահեցաւ :

«Ֆրանչիսկո՛ս, » ըսաւ ինքը  
Ֆլունքին : «Երեսս լա՛ւ մը նա-

յէ : Ամենեւին հաւատացե՞ր ես  
դու բնաւ թէ՝ ես որ ծեր , դիւ-  
րաբեկ եւ մեղաւոր Աստուած մը  
ըլլամ : »

Ընդհանուր շարժում մը , ծիւ-  
ծաղնին կը բռնեն :

«Ո՛չ , Հայր—Երբէք մտքէս չ'եմ  
անցուցեր թէ դու Աստուած ըլ-  
լամ» պատասխանեց Ֆլունք :

Ժողովրդապետը աջ ձեռքը  
վեր վերուց , շնկոցը դադրեցաւ :

«Սիրելի որդեակը» սկսաւ շա-  
րունակել ծերունին . «Թէպէտ  
ես մէկ մեղաւոր մարդ մ'եմ ,  
սակայն աստուածային իշխա-  
խանութիւններ կը վարեմ : Խոս-  
տովանարանը կը նստիմ ու երբոր  
զղացած ըլլաք , զձեղ ձեր մեղ-  
քերէն կ'արձկեմ : Խսկ մեղքե-  
րուն թողութիւն տալ միայն  
Աստուած կընայ , եւ մէյ մ'ալ

այն մարդիկը՝ որոնց Աստուած  
իշխանութիւն տուեր է այս խօս-  
քերով» «Առէք Հոգին Սուրբը ,  
ու որ թողուք իր մեղքերը ,  
պիտի թողուին , եւ զո՞ որ կա-  
պէք պիտի կապուին:» «Ուրեմն ,  
որչափ ալ որ , իբր խեղճ մարդ  
ես իմ նույիրական կարգիս զօրու-  
թեամբը խոստովանարանին մէջ  
ըրածս միայն Աստուած կընայ  
ընել : — Հապա Սուրբ Պատարա-  
գին մէջ ի՞նչ է ըրածս Հացն ու  
զինին կը փոխեմ յամենասուրբ  
Մարմին եւ յամենասուրբ Արիւն  
Յիսուսի : Ասիկայ մարդու մը  
գո՞րծ է : Ո՛չ Երբէք , այս ալ  
մէկը չի կընար՝ բայց միայն Աս-  
տուած , եւ մէյ մ'ալ քահանային՝  
որուն ամենակարողը իշխանու-  
թիւն տուեր է : Արդ՝ քահանային  
աստուածային կարողութիւններ

Եւ իշխանութիւններ ունենաւ լուն համար արդեօ՞ք մարդ ըլլալը կը ձգէ՞—կ'ըլլայ Աստուած մը : Ոչ ասի պահանջելը սարսափելի հայհոյութիւն մը կ'ըլլայ: Բայց սեղանին վրայ եւ խոստովանարանին մէջ քահանային կատարածը շատ աւելի է Պապին ըրածէն, այսինքն՝ երբ անսըլխալ եղանակաւ հաւատոյ կամ բարոյից վարդապետութիւն մը կը սահմանէ : Եւ նոյն ամենակարօղ երկնի եւ երկրի Տէրը՝ որ սուրբ կարդին միջնորդութեամբը քահանային մեղքերը արձակելու եւ Պատարագին սուրբ զոհը մատուցանելու իշխանութիւնը կը չնորհէր, միեւնոյն Ամենակարօղը Պապին ալ չմոլորելու շնորհքը տուաւ, եւ ուզեց որ անսխալ ըլլայ, այն ա-

տեն որ իբրեւ ծայրագոյն Ուսուցիչ, հաւատոյ կամ բարոյից վարդապետութեան մը միտքը կը սահմանէ : Եւ որչափ որ Աստուած ըլլալէ հեռու է քահանայն որ խոստովանարանին մէջ կ'արձըկէ կամ թէ պատարագ կ'ըսէ, այնչափ ալ Աստուած ըլլալէ հեռու է Պապը որ կը սովորեցնէ:

Բոլոր բազմութեան մէջ ընդհանուր եւ երկարատեւ զարմանքի ձայներ մը լսուեցան : Այն գիւղացիներուն աչքերը կարծեսթէ յանկարծ լոյս տեսան : Ֆրամասօններն ալ այս՝ տրամադրութեանց ընդհանուր փոփոխութիւնը նշմարեցին եւ մտքերնէն հազար անէծք կարդացին ծերունի քահանային: »

«Ալ ուրիշ դժուարութիւն մ'ունի՞ք, սիրելի որդեակներս»

հարցուց նորէն ժողովրդապետը :  
 «Զէ՛ , Հայր ժողովրդապետ»  
 պատասխանեց Ոստիկանը : «Հի-  
 մայ աչքերնէս կապը բացուե-  
 ցաւ — տեսութիւննիս նորէն  
 ստացանք : »  
 «Կը համարձակիմ տակաւին  
 հարցում մ'ալ ընել» կանչեց  
 Ֆրից Քրաֆթ : «Երբ որ կաթո-  
 լիկ մը Պապին անսխալութեանը  
 չի հաւատար , երբ որ անոր դէմ  
 ստորագրութիւն ալ կը դնէ ու-  
 ղերձի մը տակը , — ի՞նչ հետե-  
 անք յառաջ կուգան ըստ եկե-  
 ղեցական օրինաց : »  
 «Ամենատխուր հետեւանքներ  
 պիրելի Ֆրիցս : Այդպիսին բա-  
 նադրուած կ'ըլլայ , եկեղեցիէն  
 դուրս ձգուած , Քրիստոսի խօս-  
 քին համաձայն» «Թէ որ մէկը  
 եկեղեցւոյ չի լսեր , զանի իրեւ-

հեթանոս ու մաքսաւոր բռնէ : »  
 Ուղերձին տակը ստորագրող-  
 ներուն ամենուն ուկրները դող  
 ելան :  
 «Հայրենակիցք» կանչեց Քը-  
 րաֆթ . «ամենուս կողմէն յար-  
 դելի ժողովրդապետ Հօր շնոր-  
 հակալ կ'ըլլամ մեզի տուած բա-  
 րեյօժար կըթութեանը : — Իսկ  
 ձեզի գալով , կը խնդրեմ որ ա-  
 մենքդ ալ նորէն Եղիշէն մարդա-  
 գետնին վրայ դառնաք . հոն ձե-  
 զի նոր Աստուածը պիտի ճանչցու-  
 նեմ : »

Յ.

Ի՞նչՊէս չԱթթիշիՅՄի  
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ կը չԱՍԿԱՆՆՆ Թի  
Ո՞վ է ՆՈՐ ԱՍՏՈՒՄԾԼ

Ֆրից Քրաֆթ նորէն սեղանին  
վրայ է ու բոլորտիքը ամբողջ  
գեղին բազմութիւնը կը սղմուին  
նոր Աստուծոյն բաները իմանա-  
լու համար : Նլեխիթ ու Ռաքէր  
բոլոր ճիգերնին կը թափեն ու-  
ղերձը դուրս հանել տալու հա-  
մար , իրենց պարտապաններուն  
ու վարձւորներուն ձեռքով :  
Եւ իրենց համար զօրաւոր դաշ-  
նակից մ'ալ հասնելով : Մեծ . կա-  
ռավարին գալովը — որն որ Պա-  
տըշգամբին մէջ Եղբայր Յովնան  
կը կոչուէր : Ռաքէր իրաց վի-  
ճակին վրայօք իրեն տեղեկու-  
թիւն դրկեր էր , ուստի ինքն

ալ խրոխտալով դէպ ի դաշտ  
շտկուեցաւ : Հոն իր երկու կող-  
մը Ռաքէր ու Նլեխիթ կեցած ,  
ու կլոր սեղանին մօտ գեղացիք  
ալ յարգանօք իրեն տեղ կը բա-  
նան :

«Հայրենակիցը» ասանկ կ'ըս-  
կըսի Քրաֆթ թափանցիկ աչքով  
մը կառավարին նայելով : «Դուք  
նոր Աստուծոյն դէմ ուղերձ մը  
ստորագրեր էք : Զեզի ըսեր են  
թէ նոր Աստուածը անսխալ Պա-  
պըն է : Ասոր վրայ դուք ալ  
ձեր սրտին մէջ իրաւամբ զայ-  
րացեր էք , ինչու որ ամեն քրիս-  
տոնէի դժուար կուդայ որ մարդ  
մը Աստուած ըլլայ : Ո՛չ , մենք  
կուապաշտ ըլլալու կամք չ'ու-  
նինք : Ես ալ ուղերձին տակը  
իմ անունս կը դնեմ նոր Աստու-  
ծոյն դէմ : Բայց ո՞վ է այս նոր

Աստուածը. Պապը չ'է ատի: Դուք  
արդէն լսեցիք որ Պապը մեր  
սուրբ ուղղափառ Եկեղեցւոյն  
վարդապետութեանը համեմատ  
մեղանչական եւ սխալական մարդ  
չէ<sup>o</sup> մի : Ուղղափառ Եկեղե-  
ցւոյ մէջ բնաւ չ'են սովորեցուներ  
թէ Պապը ինքիրմէն եւ անձնա-  
կանապէս անսխալ ըլլայ : Ո'չ,  
Պապը միայն թէ Աստուծմէ շը-  
նորհք ընդունեցաւ կարենալու ,  
մանաւանդ այս ստութեան եւ  
խառնակութեան ժամանակները,  
բոլոր աշխարհին ըսել թէ ո՞րն  
է Քրիստոսի վարդապետութիւնն  
ու ո՞րը չ'է : Ահա բոլոր այս է  
Պապին անսխալութիւնը : Ուրիշ  
բան չ'կայ որ աստուածային ըլ-  
լայ ,—բայց եթէ շնորհքը , որն  
որ Պապինը չ'է, հապա Աստուծոյ:  
Նմանապէս ստութիւն մ'է ըսե-

լը թէ՝ Պապը կ'ուզէ ամեն մար-  
դիկը ճնշել , ամեն բանի մէջ  
մտնել , ամեն Խնքնակալներուն  
ըսել թէ ինչպէս իրենց արքու-  
նի գաւաղանը գործածելու են :  
Պապը իր ծայրագոյն հովուական  
պաշտօնին հոգեւոր պարտքերը  
կատարելէ զատ ամեննելին ուրիշ  
բան չ'ուզէր : Պապ — Աստուծոյն  
խնդիրը , ուրեմն , զուտ ինք-  
նահնար գիւտ մ'է : — Բայց ես  
հիմայ ձեղի պիտի ցուցընեմ՝ թէ  
ո՞վ է նոր Աստուածը , սիրելի  
Հայրենակիցքս : Պիտի զարմա-  
նաք տեսնելով կուռք մը որ  
ամեն բանի ու ամենուն վրայ  
կ'ուզէ տիրել . — կուռք մը որ  
մեր խղճի աղատութիւնը կ'ուզէ  
ոչինչ դարձունել , մեր կրօնքը  
ճնշել , մեր հոգիները կորսնցընել:  
Պիտի տեսնենք թէ ինչպէս այն

նոր Աստուածը կ'ուզէ զհինն Աստուած իր աթոռէն իջեցունել, ու տիեղերաց վրայ ունեցած տիրապետութենէն մերժել : »

Զեռքը գրպանը տանելով ուղերձը դուրս կը հանէ : Եւ իրեն այն թուղթը մեկնելու ժամանակը Հաթթիչյացիք իրարու հաճութեան ու ծափահարութեան նշան կ'ընեն, մեծ հետաքրքրութեամբ սպասելով թէ վերջն ուրպիտի երթայ :

Կառավարը զարմացած կեցեր կը նայի սեղանին վրայի քաջ ատենախօսին «Նա՝ տ բան. — այդ խարերայ ի՞նչպիսի լեզուանի մէկն է » իր քովինին ականջէն կը փսփսայ: «Վատանդաւոր մարդ մ'է — լաւ պիտի դիտեմ: »

«Եւ Յայր Յովլան» պատասխանեց Եհու՝ նոյնպէս ցած ձայնով:

«Բոլոր կառավարչի իշխանութիւնդ բանեցուր ուղերձը դուրս հանել տալու համար : »

Կառավարը հասկցողութեան նշան մը կ'ընէ : Յետոյ կ'սկսի Քրաֆթին ամեն մէկ շարժումը դննել, անոր բերնէն ելած ամեն մէկ խօսքը կշռել, խիստ նման գարանակալ գաղանի մը՝ որ յաջող վայրկենի մը կ'սպասէ իւր որսին վրայ յարձըկելու համար:

«Հայրենակիցը, դուք նոր Աստուծոյ դէմ ուղերձին ստորագրեցիք, բայց չ'էք դիտեր թէ անիկա ինչ կը բովանդակէ իւր մէջը: Դուք ստորագրեցիք Ռաքէր եւ Շլեխթ պարոններուն հաւատարմութեանը վրայ վստահցած : »

«Այդ իրաւ չ'է » ըսելով մէջ ցատկեց Շլեխթ: «մենք կ'ուղե-

ինք կարդալ ուղերձը բայց թող  
չտուին որ շարունակէինք : »

«Ճիշդ , ինչու որ իմ հայրենա-  
կիցքս հրամանոցդ հաւատարմու-  
թեան վրայ շատ վստահացեր  
էին» կը կրկնէ Քրաֆթ : «Դուք  
ով Հաթթիշէյցիք , լսեցէք թէ  
ի՞նչ բանի ստորագրեր էք : Մի-  
այն երկու կէտ են : Առաջինը  
կ'ըսէ . «Ուստի մեք խոնարհա-  
պէս կը խնդրենք ձեր թագաւո-  
րական Բարձրապատութենէն  
որ մարդասիրապէս բարեհաճի  
հրամայել որ երբէք ոչ դպրոցի  
մը եւ ոչ Եկեղեցւոյ մէջ Պապին  
անսխալութեան վարդապետու-  
թիւնը չի սովորեցուի : Կամ ասոր  
հակառակ եթէ բնաւ Եկեղեցա-  
կան մը իբրեւ քրիստոնէական  
սովորեցունող , դպրոցներու մէջ  
համարձակելու ըլլայ քարողել

Պապին անսխալութիւնը , թող  
Ձեր թագաւորական վեհափա-  
ռութեան հրամանաւը պաշտօ-  
նազուրկ ըլլայ : » «Այս է ահա  
առաջին կէտը : Մենք քիչ մը յա-  
ռաջ իմացանք որ Պապին ան-  
սրբալութիւնը Աստուծոյ մէկ շը-  
նորհքն է . ամեն ժամանակ Յի-  
սուսի վարդապետութեան մաք-  
րութիւնը պահելու համար : Խ-  
մացանք նաեւ որ Յիսուս Քրիստոս  
ինք , առաջին եղած է վիմին այս  
անսխալութեան վարդապետու-  
թիւնը սովորեցունելու , որ վիմին  
վրայ ինքը իւր Եկեղեցին կը շի-  
նէր : Ուրեմն այս վարդապետու-  
թիւնը աստուածային վարդապե-  
տութիւն մ'է , ուղղափառ վար-  
դապետութիւն մ'է ամենակա-  
րեւոր : Հիմակ լաւ արթուն կե-  
ցիք , Հայրենակիցք : Այս ուղեր-

ձին մէջ \* կը խնդրուի (գերմանիոյ) Խնքնակալէն որ այս ուղղափառ վարդապետութիւնը արդիկէ Եկեղեցիներու եւ դպրոցներու մէջ : Կը խնդրուի ուրեմն որ մեր Խնքնակալը ջնջէ ինչ որ Յիսուս Քրիստոս Աստուծոյ Որդին սովորեցուց, — որ ջնջէ յաստուածուստ յայտնուած ճշմարտութիւն մը : Հայրենակիցք — կը հարցունեմ ձեզի ասի մեր (քրիստոնեալ) Խնքնակալէն ոճրագոր-

\* Աս վերջին գլխուն, մէջ հարկ սեպեցինք տեղ տեղ բառ մը փոփոխել, կամ յաւելցունել ( ) փակագծով և երբեմն նաև տեղող խօսք մը զանցընել, բայց առանց չեղինակին դաշտափառաց շաբքը խանդարելու, և ասոնք ըրինք որպէսզի չ'ըլլայ թէ որ կիցէ ակնարկութիւն մը ըրած սեպուելու վտանգին հանդիպինք :

Ծ. թ.

ծութիւն մը բռնաւորութիւն մը պահանջել չ'է :

«Կանկ առ» կը պօռայ կառավարը կատաղի կերպով մը, յառաջ երթալով. շնւտ վար իջիր — այս վայրկենիս :

Գեղացիք պաղած միտ կը դնեն ու առանց շունչ առնելու գլուխնին կ'երերցունեն լաւ մը հասկընալու համար : Քրաֆթ անշարժ կը մնայ :

«Արդեօք ինչու համար պէտք է որ իջնեմ, Պ. կառավար :

«Որովհետեւ ապստամբ մ'ես — խոռվարար մը, խառնակիչ մը ժողովրդեան :

«Ե՞ս մի . ի՞նչ կերպով :

«Դուն ըսկը որ նորին թագդ Վեհափառութիւնը բռնաւորմ'է :

«Ես այդպէս չ'ըսի . միայն սա  
ըսի թէ կը խնդրուի ինքնակա-  
լէն որ բռնաւոր մը դառնայ:» . . .

• • • • • • • • • • • • • • • • • • •

Մունջ շնկոց մը: Գեղացւոց  
աչքերէն կրակ կը ցատկէ : Կա-  
ռավարը երթալով աւելի կատաղի  
կ'ըլլայ :

«Նուտ, վար սեղանէն» կը պօ-  
ռայ կատղած ձայնով մը : Զքեղ  
պիտի բռնել տամ: — Թիկնապահնք  
— հռն : »

Մինչդեռ երկու թիկնապահ-  
ներ դէպ ի սեղան կը խրուին այն  
խիտ բազմութեան մէջէն՝ որ ա-  
նոնց մէկ կրաւորական ընդդի-  
մութիւն մը կ'ընէ, Քրաֆթ բար-  
ձրէն վեհ քամահրանքով մը կատ-  
ղած կառավարին կը նայի :

«Զիս կ'ուզէք բռնել տալ —  
զիս, աղատ մարդ մը որ յանցանք  
մը չ'եմ գործած : »

«Դու ժողովրդեան խառնակիչ  
ես : »

«Ո՛չ, ես ժողովուրդը կը լու-  
սաւորեմ իրեն, եւ իւր կրօնքին  
դէմ գործուած ոճիրներուն վրա-  
յօք : » . . . . . . . . . . . . . . . . .

«Լո՛ք — ձայնդ քաշէ — ապըս-  
տամք» կը պօռայ կառավարը :

«Անիկա իրաւունք ունի» յան-  
դուգն ձայն մը բազմութեան մէ-  
ջէն կ'աղաղակէ :

«Վար — թիկնապահնք, շնուտ  
հիմա սա անդրալեռնեան յեղա-  
փոխականը բռնեցէք, » կը հրա-  
մայէ կառավարը :

Թիկնապահները կը մօտենան :

Գեղացւոց շնկոցը կը շատնայ ու  
կամաց կամաց սպառնալից կ'ըւ-  
լայ :

Պարո՞ն կառավար , չնորհք ը-  
րէք աչքերնիդ ու ականջնիդ  
լաւ բացէք . » կը կանչէ Քրաֆթ  
ԱՄէյ մը բոյրտիքնիդ նայեցէ՞ք:  
Ամբողջ սա հասարակութիւնը  
ձեր բռնութեան դէմ զիս պիտի  
պաշտպանէ : Ամբողջ հասարա-  
կութիւնը պիտի ցոյց տայ որ  
մենք գերի չ'ենք : »

« Քա՞ջ , » կը կանչեն գիւղա-  
ցիք : « Զ'ըլլայ թէ թիկնապահ մը  
համարձակի քեզի դպչելու եւ  
ո՞չ մատի ծայրով մը : »

« Նարունակէ . գուրս հանէ սա  
նոր Աստուածը . ամբողջը տես-  
նենք թէ ի՞նչ է : »

Կառավարը կը հասկնայ որ իր  
ոստիկանական իշխանութիւնը

գործածել անկարելի է . ուստի  
աւելի մեծ մտադրութեամբ ան-  
վեհեր Քրաֆթին ճառը նորէն  
մտիկ ընելու կ'սկսի , որպէսզի  
քրէական յանցանք մը գտնէ ա-  
նոր խօսքերուն մէջ :

« Հա՛յրենակիցք , նոր Աստուածն  
այն է որ զհինն Աստուած իր  
Աթոռէն ձգել , իր թագաւորու-  
թենէն մերժել կ'ուզէ : Ո՞վ է  
աս նոր Աստուածը . ափի (Ֆրա-  
մասօնութեան) — Աստուած է : Ու  
րովհետեւ այս (Ֆրամասօնութիւն)  
ըստուած կուռքը կը համարձակի  
նախ մարեցնել ու փոփոխել եւ  
յետոյ ալ բոլորովին ջնջել այն  
յայտնութիւնները զորոնք ըրեր  
է հինն Աստուած , որն որ խօսե-  
ցաւ մարդկային ազգին իր նա-  
հապետներուն , Մարգարէներուն  
եւ մանաւանդ իր աստուածային

Որդւոյն բերնով եւ կը շարունակէ  
խօսիլ իր Եկեղեցոյն միջոցաւը  
մինչեւ աշխարհքիս վերջը : Ար-  
դէն հիմակուց այս նոր Աս-  
տուածը սկսերէ դպրոցներու մէջ  
մեր տղայոց բերնէն խլել իրենց  
հանապազօրեայ հոգեւոր հացը ,  
Կրօնական ճշմարտութիւնները :  
Ինչու որ կ'ուզէ դպրոցներէն ,  
վոնտել մեր քահանայները , Յի-  
սուսի Քրիստոսի առաքեալները :  
Նոր Ֆրամասօնութիւն — Աս-  
տուածը կ'ուզէ որ ա'լ զօրութիւն  
չ'ունենայ Քրիստոսի խօսքը թէ .  
«Գնացէ՞ք , սովորեցուցէ՞ք ամեն  
ազգաց : » Հիմայ ես ձեզի կը  
հարցունեմ թէ այս նոր հեթա-  
նոսութիւնը որ այս ամեն բա-  
ները կ'ընէ , հին Աստուծոյ դէմ  
ապստամբ մը չէ՞ : Նոր Աստու-  
ծոյ մը պէս չի՞ մի վարուիր : »

«Այդակէս է , բուն տեղը նշան  
առիր» կանչեցին գիւղացիք աղ-  
մըկալից ձայնով մը :

«Հայրենակի՛ցք . լսեցէք հի-  
մակ ուղերձին երկրորդ կէտը :  
Ահաւասիկ» «թէ որ Գղերը ամ-  
պիոնէն Պապին անսխալութեան  
վարդապետութիւնը հրատարա-  
կելու ըլլայ , Զեր թագաւորա-  
կան վեհափառութիւնը թող մար-  
դասիրապէս բարեհածի վըձ-  
ոել որ այդ բանը ընող ամէն  
քահանայի եկամուտքը յարքու-  
նիս գրաւուին : » « — Հայրենա-  
կի՛ցք , — գիտէ՞ք ի՞նչ ըսել է ե-  
կամուտները գրաւել : Ըսել է  
թէ խղճմտանքաւոր քահանայնե-  
րուն թոշակը կըտրուի : Մեր  
մատրանապետները , մեր ժողովը-  
դապետները , մեր Եպիսկոպոսները  
ստակ մ'ալ պիտի չ'ընդունին ասկէ

վերջ, այնչափ ինչքերէն զորոնք  
(Բրուսիոյ) Տէրութիւնը Եկեղեցի-  
էն գողցեր է։ Մեր պապերը հոգ  
տարեր էին որ սեղանին ծառա-  
յողները առանց ապրուստի չ'ի  
մնային։ Ասոր համար . իրենց  
բարեպաշտութեամբը Եկեղեցին  
օժտեր էին։ Բայց (Բրուսիոյ) Տէ-  
րութիւնը Եկեղեցիէն ամեն բան  
առաւ . եւ եթէ մինչեւ հիմայ  
Գղերին թոշակ մը տուաւ, այդ  
ալ իր ի վեաս Եկեղեցւոյ ըրած  
կողոպուտներուն եւ ո՛չ խսկ տո-  
կոսը կ'արժէր։ Ու հիմայ ալ եւ  
կամուտները յարքունիս գրաւե՞լ  
մ'ալ պէտք էր։ Ի՞նչ—միթէ մեր  
խղճի տէր քահանայները անօթի՞  
պէտք է մեռնին։ Ասի բռնաւո-  
րութիւն մը չէ՞ որ Աստուծոյ  
առջեւ վրէժ կը կանչէ։ Ալ ի՞նչ  
այս բանը միեւնոյն ատեն մեղի

դէմալ մէկ անիրաւ բռնութիւն  
մ'է, որովհետեւ իրաւունք ու-  
նինք մեր քահանայներէն պահան-  
ջել Աստուծմէ յայտնուած ճշմար-  
տութիւնները, Յիսուսի Քրիստոսի  
վարդապետութիւնը ամբողջ եւ  
լիուլի։ —Այսպիսի իրաւունք մը  
ո՞վ կը համարձակի մեղի ժխտել։»  
Կը կանչէ ատենախօսը կրակ  
դարձած։ «Արդեօք մենք (Ֆրա-  
մասօնութիւն) — նոր Աստուծոյ  
գերին կամ ծառաներն ենք։ . . . . .  
• •

«Ո՛չ — ո՛չ երբէք։ » Ուժով  
մը կը պօռայ ամբոխը որուն կեր-  
պարանքը երթալով սպառնալից  
կըլլայ։

«Ո՛վ Գերմանացիք, —ուրեմն  
պաշտպանենք զմեղ» կը կանչէ  
Քրաֆթ։ օրէն է օրինաւոր դի-  
9

մադրութիւն ընել։ Մենք յար-  
ձակմանց ու սպառնալեաց տակ-  
ենք։ Աստուածաշնչին ո՞ր կող-  
մը գրուած է թէ Աստուծոյ խօս-  
քին քարողիչները պարտաւոր  
են նախ . . . Ֆրամասօն պաշ-  
տօնէի մը հարցունել թէ ամբողջ  
Աւետարանը աւետարանելու կա-  
րո՞ղ են թէ ո՞չ ։ Թէ պարտա-  
կան են հրաման խնդրել ուղ-  
ղափառ վարդապետութիւնը ժո-  
ղովրդեան քարողելու համար ։  
Ե՞րբ—ո՞ւր մեր աստուածային  
Փրկիչը իր Առաքեալներուն, իր  
Եպիսկոպոսներուն ու քահանայ-  
ներուն հրամայեց այդպէս թէ.  
ուսուցէ՛ք ամեն ազգագ—բայց  
միայն (Ֆրամասօններուն) հրա-  
մանովը ։ Ասոնցմէ եւ ո՞չ մէկ  
գիր մը կայ Աստուածաշնչին մէջ։  
Զարմանալի պիտի ըլլար որ Աս-

տուծոյ խօսքին քարողութիւնը  
մարդու մը հրամանէն կախումն  
ունենար ։ Յիշեցէք սուրբ Պետ-  
րոս Առաքեալը ։ Երբ որ Երու-  
սաղէմի մէջ իրեն արգիլուեցաւ  
որ չ'աւետարանէ Աստուծոյ խօս-  
քը. — ան առաջին Պապը արգել-  
քի մտի՞կ ըրաւ. ո՞չ. Ս. Պետրոս  
Պապը ըսաւ այն ատենը» «Աւե-  
լի Աստուծոյ պէտք է հնազան-  
դիլ, քան թէ մարդկան» «Ահա  
այս է աղէկը. այս կը խնդրենք  
մենք ալ մեր Եպիսկոպոսներէն,  
մեր ժողովրդապետներէն իրենք  
Աստուծոյ պէտք է հնազանդին,  
քան թէ անոնց՝ որոնք Աստուծոյ  
թշնամի են ։ Պալատական վարձ-  
կան ու վատ քահանայները մե-  
զի պէտք չ'են։ Մենք Աստուծոյ  
քահանայներ, անոր խօսքը քա-  
րողողներ կ'ուղենք»

«Այդ է որ կ'ուզենք — անշուշտ—լաւըսիր» Հարիւրաւոր ձայներ կը պօռան :

«Մեր պապերը իրենց ուղղափառ հաւատքին համար մեռեր են» կը շարունակէ Քրաֆթ «ուստի մենք ալ նոյն հաւատքին համար հարկ ըլլայ նէ մեռնելու պատրաստ ենք»»

«Առաջ նոր-Աստուածը պէտք է մեռնի, — հազար կտոր պիտի ընենք զայն, այն դեւը» կը պօռայ ձայն մը :

«Մարդ էք, եղբա՛րք» կը ձայնէ Քրաֆթ հետզհետէ աւելի յափշտակուելով. «Նոր-Աստուածը քրիստոնէից մէկ թշնամի մ'է — յափշտակիչ բռնաւոր մ'է. նոր Աստուածը զմեզ կը հալածէ կը ճնշէ: Իր քուրմերը մեր պարզամբութեանը որոգայթներ կը լա-

րեն, եթէ տակաւին շարունակենք անդորձ մնալ, զմեզ շղթաներով պիտի կապեն կաշկանդեն: (Ֆրամասօնութիւն) կուռքին քուրմերը մեր ամեն յարաբերութիւններուն մէջ կը սպրդին, մեր աներուն, դպրոցներուն, Եկեղեցիներուն մէջ կ'իշխեն: Կաթոլիկնե՛ր — թո՞ղ պիտի տաքինքինքնիդ նորելուկ հեթանոսամբարչութեան սեղանին վրայ զոհ երթալու: — Առանց ինքզինքնիդ պաշտպանելու իյնա՞լ կ'ուղէք այս կուռքին քուրմերուն դանակին տակը: Կաթոլիկնե՛ր արթնցէ՛ք» կը պօռայ քաջակորով ճարտասաննը խօսուն ձայնով մը. «մեր բոլոր երկրին կաթոլիկնե՛րը, — բոլոր Եւրոպայի կաթոլիկնե՛րը — հերկք քուն ըլլաք—զարթէ՛ք: Զեր եկեղեցւոյ

գլուխը բանտարկեալ է , — ձեր  
եպիսկոպոսները շղթայի կը զար-  
նուին — ձեր խղճի տէր քահա-  
նայներն պաշտօնազուրկ կ'ըլլան  
— Աստուծոյ խօսքին քարոզու-  
թիւնը կը խափանուի , — ձեր  
մանկաբիներուն վարժարաններէն  
և քահանայները դուրս կը ձդուին:  
— Կաթոլիկնե՛ր , մինչեւ ե՞րբ  
պիտի քնանաք , արթնցէ՛ք , վեր  
ելէ՛ք — դետինն զարկէ՛ք (Ֆրա-  
մասօնութեան) — Կուռքը — կեցցէ  
հինն Աստուծած եւ իւր խօսքը :

Այս հրացայտ խօսքերը կայծի  
նման ժողովրդեան վրայ կ'աղ-  
դեն եւ արաւաքոյ կարդի շար-  
ժում մը յառաջ կը բերեն սրտե-  
րուն վրայ : Կանայք կ'սկսին լալ ,  
մարդկանց շրթունքը կը դողան ,  
շատ ձայներ սաստիկ կը պօռան  
«Գետին անցնի Ֆրամասօնու-

թեան Կուռքը — կեցցէ հինն  
Աստուծած — կեցցէ մեր կրօնքը :  
Կառավարը կ'սկսի շփոթիլ ու  
ծածուկ մը քաշուելու ճամբայ կը  
բնտոէ — Քրաֆթ երկայն հան-  
գիստ մը կ'առնու՝ մինչեւ որ  
փոթորիկը կը խաղաղի քիչ մը .  
յետոյ հոչչակաւոր կերպով մը կը  
շարունակէ :

«Հայրենակի՛ցք , այս ըլլայ  
այսօր մեր երդումը առաջի Աս-  
տուծոյ . վար անցնի նոր հեթա-  
նոս Ֆրամասօնութեան կուռ-  
քը : Կ'ուզէ՛ք որ ձեզի ըսեմթէ  
ինչպէս կրնաք ապահովապէս  
այդ նոր աստուծածը կործանել :  
Կաթոլիկի գաղափարներ ունե-  
ցող մարդիկ ընտրելով խորհըր-  
դարանի ու ծերակոյտի անդամ :  
Ուստի առաջիկայ ընտրութիւն-  
ներու Ժամանակ մի՛ քնանաք :

Դուք զձեղ, ձեր որդիքը, ձեր  
կրօնքը պաշտպանեցէք բռնակալ  
Ֆրամասօնութիւն — Աստուծոյն  
դէմ: Եւ վերջապէս ալ կը հար-  
ցնեմ ձեզի, ձեր մէջէն ալ ով  
կ'ուզէ Պապին անսխալութեան  
դէմ ուղերձին տակը ստորագ-  
րուած մնալ: »

«Ո՛չ մէկս» կը պօռայ բոլոր  
ստորագրողներուն բազմութիւ-  
նը:

«Պատըռտէմ ուղերձը: »

«Պատառ, պատառ ըրէ» մէկ  
բերան կը պատասխանեն:

Քրաֆթ ամենուն ցնծութեալ-  
բը կը պատուէ թուղթը ու հո-  
վուն կ'ուտայ:

«Նայեցէք թէ ինչպէս կը  
թռչուի նոր-Աստուծածը» կը կան-  
չեն գիւղացիք: Այդպէս, քա-  
մին տանի այն ամեն մեր կրօնքը

ջնջել ուղողները: Մենք գերի  
չենք, մենք ազատ մարդիկ  
ենք: »

«Հայրենակիցք, մեր սուրբ,  
ուղղափառ Եկեղեցւոյ Գլխուն,  
— երկրիս վրայ Աստուծոյ Փո-  
խանորդին, — անսխալ Պապին,  
երիցս կեցցէ: »

Ամենքը ծափ զարնելու միջոց-  
նին Քրաֆթ վար կ'իջնայ սեղա-  
նին վրայէն: Յովսան, իր Սամ-  
սոն ու Եհու Եղիսայիներուն հետ  
արդէն անհետ եղեր էին:

ՎԵՐՋ

500000

ՎՐԻՊԱԿՆԵՐՈՒՆ

**Ո Ւ Ղ Ի Ղ Ն Ե Բ Ւ**

Երես 44—Տող ԺԵ.

ԳԵՐ

Երես 20—Տող ԺԳ.

ԿՈՒՌՔԸ

Երես 24—Տող Դ.

Ուռ Կամ

Երես 38—Տող ԺԲ.

Գարեջուր

25. *mu*-*BC* *ndj*.

ՀՀ Ազգային գրադարան



NL1600063

ՀՀ Ազգային գրադարան



NL1600062

I

1543